


Ս Լ Ո Յ Ա

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

Ե Պ Գ Ե Ր Ե Վ Ե Ր Ե Ր Ե Վ Ե Ր Ե Վ
Ե Ւ Ք Ե Ր Ե Ր Ե Վ Ե Ր Ե Վ Ե Ր Ե Վ

Տ Ա Խ Ե Ր Ո Ւ Դ Ա Ր Ե

Ճ Ր Զ Ա Ն Մ Ի Ա Մ Ի Ա Մ Ի Ա Մ



Յ Ե Ր Ո Ւ Ծ Ա Ր Ե

Ի Տ Պ Ա Ր Ա Ն Մ Ս Ր Բ Ո Ց Յ Ա Կ Ո Վ Ե Ա Ն Ց

1875


ՅՈՒՅԱԿ ԳՐՈՅ
Ի ՏԱՐԱԾՆԻ ԱՌԱՋԵԼԱԿԱՆ ԱԹՈՌՈՑՄ
ՍՐԲՈՅ ՅԱԿՈՎ ԲԵԱՆՅ
ԵԽ ԱՐԺՈՂՈՒԹԻՒՆՔ ՆՈՑԻՆ

	ԴՐԱ	ԳՐ.
Ագնես, Հայերենէ փոխեց ՚ի Տաճկերէն Յ. Քիւրքճեանդ. աղետ 1872.	4	
Ալոթաղիբը. Արարաման տեղեաց, աշարհիկ լեզուաւ,	2	
Անորչք ՚ի Արմ. ողեաց Մ. Թաթուլ. 1869.	1	
Առաքինութեան համբան, կամ Մենոնոր մամկանց, թարգմանեց Տ. Հ. Թ. Ա.	7	20
Աւետարան տաճնի. Ա. Եկեղեցւոյ մէջ կարդացուելիք աւետարաններն են.	30	
Աւետարան փոքր, Տպեալ 1867.	6	
— Նոյնը կրոսկարանով, Տպեալ 1867.	12	
— Նոյնը ձաշու, Տպեալ. 1868.	30	
Բանակառութիւն, աշակերտուհեաց մէջ. Բ. Տիզ 1874.	1	
Բացարարութիւն Հրաժարման եւ ուժման եւ առաւտեամ երգոց չարհալ. (')	6	
Գաղղիկ վերջին արքայ Հայոց Բագրատունի, ողբերգութիւն. Տպ. 1672.	5	
Գործք Առաքելոց, Տպեալ 1867.	6	
Գործք Առկեղինիկ Ասմենէ Առարքի հրեի. Տպեալ 1867.	3	
Գուլստաննէք. Տպեալ 1867.	3	
Եղիշէ, պատմութիւն Վարդանանց պատերազմին ընարի գործ նախնեաց.	7	
Երեսոյթ կրից. Տպեալ 1851.	7	
Երկու խօսք, Եկեղեցւոյ սրաշտոնէից ուղղուած. Տպեալ 1873.	3	
Եփրեմ խուրի, աղօթագիրք, գործ նախնեաց, Դ. ապագ. 1870.	7	
Զանազանութիւն հինգ դպրուց. Բ. ափակ. 1862.	40	
Ծնդհանրական թուղթք. Ներխի Շնորհալւոյ. Տպեալ. 1871.	18	
Ծանդարան խոսանու. Գ. ափակ 1870.	18	
Ծափորի տետրակ տարիկան, Տպեալ 1839. (')	3	
— Նոյնը շաբաթական. Տպեալ 1838 (')	2	20
— Նոյնը. Ա. Յակովլայ տաճարին մէջ կառարուած թափորներու համար Թուարանութիւն համատօս, Ա. Պ. Փափազկանցի, Դ. ափակ. 1869.	4	
Ժամադիրք խշորագիր. Տպեալ 1866.	3	
Ժամադիրք ատենի. Տպեալ 1870.	20	
Խնդիր Ա. Տեղեաց եւ նորս պատմական քննութիւնը. Տպեալ 1871. (')	6	50
Խորհրդածութիւն Ա. պատարագի, գործ նախնեաց. Տպեալ 1842.	10	
Խորհրդածուր Ա. պատարագի, Տպեալ 1873.	10	
Կարգադրութիւն առողջութեան, Տպեալ 1871.	5	
Կինապղութիւն Բառքարայ, Տպեալ 1869.	2	
Կոսմագիր հոգհահ բանից դրեց Արդար Խոնենց. Տպեալ 1853.	6	
Կրթարան Աւետարանական բանից, Դաս Ա. Ալման Պետրոս.	1	20
” ” ” Դաս Բ. Սամարացի.	1	
” ” ” Դաս Գ. Որդիք Առուծոց.	1	20
Հանձնառուութիւն երկուամսան առաքելոց, հանդերձ յաւելուածով.	4	
Հանձնառուութիւն Քրիստոնէական ուահան. Տպեալ 1873.	4	
Հայելի վիրաց. Տպեալ 1852. (')	6	

Ե Ա Ն Օ Թ Ո Ւ Թ Ի Ւ Կ

Մէկ առաջնուց (') այս գրու հաշուագիւր ըստու իւրաքանչ.

Եվ եւլուց (**) բարեւլի սուսած ըստու.



Ա Յ Ի Շ Ո Ւ

ՏԱՄԱՐՈՐԴ ՏԱՐԻ
Թիկ 9.

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ՄԵՎԱՄՆԵՐ 30
1875.

Ա.Զ.Գ.Ա.Ց.Ի.Ն., ԲՈՆԱ.ՍԻՐՈ.Կ.Ա.Ն ԵՒ ԳՐԱ.ԳԻՒԾԱ.Կ.Ա.Ն

Կ Ր Թ Ա Ր Ա Ն

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Ի Ց

Դ Ա Ա Խ .

Ա Ն Տ Ա Ր Բ Ե Բ Ա Խ Թ Ի Ի Ն Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն (>)

Ի՞նչ ասելու է այն անտարբերներուն, որք պատճառ կը բերեն իբր թէ Ճշմարտութիւնն եւ ոչ մի աշխարհ հային կամ ժամանակաւոր օգուտունի. — Ոչ ինչ: Վասն զի ացնապիսի ըստ կը լրան վերաց հիմնուած անտարբերութիւնն շատ և շատ մօտ է ափառ թեան և անասնութեան: Եթէ ձրւ մորտութիւնն, երլլիս վերաց տագ-

նապի եւ վտանգի առիթ խակ լինէք այն մարդկանց համար, որք զայն կ'արնեն. Եթէ սուտ խակ լինէք Սուրբ Գրոց տաճն թէ՝ բարեպաշտութիւնն իստամունքներ ունի թէ՝ ներկոյ և թէ՝ տպագոյ կենաց համար, այնու ամենայնիւ ակներեւ յայսնի է, որ մորմինն ոչ ինչ է հոգւոյ համեմատութեամբ, ժամանակն՝ յաւիտենականութեան. Վասն զի մեր ձըշ մարիս կետնքն Աստուծոյ մէջ ծած-

(*) Հարուանակութիւն և վերջ:

կուած է . վասն զի Աստուած է մի .
այն մեր սիրազն , մեր վախճանն և
մեր էական նպատակի լրումն և կա-
տարածն : Եւ հետեւաբար ով որ
կը վճռէ ապրիլ առանց Աստուածոյ և
առանց յօւսոյ , այսպիսի աշխարհի մէջ ,
վր վաղն պիտի իսպառ թողու և ել-
նէ , այնպիսին ինքնին արտաքս կ'ելո-
նէ ոչ մի այն մարդկային բանականու-
թեան , այլ նա եւ մարդկային բնու-
թեան ամեն պայմաններէն : Այսպիսի
անտարբերներուն որչափ որ ձշմար-
տութիւն քարտզէնք , պիտի մերժեն ,
ուստի եւ այս ծայրայեղ յիմարու-
թեան գատառատանն Աստուածոյ կը թո-
ջունք :

Խօսինք արդեօք այն անտարբեր-
ներուն վերայ , որբ իրենց անտարբե-
րութիւնն իմաստութիւն համարած
են , պատճառելով թէ՝ մարդն կարող
չէ ձշմարտութիւնն գտնել : Ի՞նչ խօ-
սինք , եղթարք , այսպիսեաց վերայ , ո-
րոց թեթեւամսութիւնն կշտամբա-
նաց արժանի է , ինչպէս եւ առաջնոց
անամնական ափշութիւնն : Ի՞նչ կ'ու-
զն ասել , ձշմարտութիւնն անմատ-
չելի և անդամնելի քարոզելով , եթէ
ոչ կարծել , թէ Աստուած , որ առա-
տօրէն հոգացած է մեր մարմաւոր
ովհուցքն , ամենեւին իննամք չընի մեր
բարոյական պիտոյից համար : Փոխա-
նակ այսպիսի թշնամանքներ տեղալու
Աստուածոյ գէմ , աւելի լաւ չը լինիր
ուղղուի ասել , որ մարդն չը ճանաչըր
ձշմարտութիւնն . վասն զի չուղեր ճա-
նաչէլ , ոչ թէ ձշմարտութիւնն է , որ
անմատոց է , այլ մարդոց կոմքն է , որ
չուղեր մօռէնալ : Միթէ չէն աեսներ
եւ չեն գիտեր , որ հասատաւմսու-
թեամք ձշմարտութիւնն որոնողն , ձըշ-
մարտութիւնն որմնելով մեռնողն , ա-
ւելի մօռ է ձշմարտութեան , աւելի
ձշմարտութեան մէջ է , և աւելի սի-

բելի է յաշս Աստուածոյ , քան այն մար-
դըն , որ ամենեւին չ'որոներ ձշմար-
տութիւնն : Ի՞նչպէս չեն աեսներ , որ
եթէ մեր բուն վախճանն է ձշմարտու-
թիւնն մառանգել ուրեմննա , որ ան-
խոնիջ ձշմարտութիւն կ'որսնէ , իբէն
համար սահմանուած նպատակին կը
ծառայէ երկրիս վերայ :

Նոքա կ'ասէն , որ յուսահատուած
են . բայց որչափ աշխատեցան արդեօք ,
որչափ ճամանակ գործ զրին ձշմար-
տութիւնն որոնելու համար : Ի՞նչ ա-
ճապարանք . ի՞նչ շուտափոյթ յուսա-
հատութիւն . ի՞նչ վաղվազիստ վճիռ :
Նոքա կ'ասէն թէ . « Աշխարհս համա-
ծայն չէ ձշմարտութեան հետ . ու-
րեմն չը կոյ ձշմարտութիւն : Աստորիկ
հաւատաղն՝ սաստիկ հակասական հա-
մոզումներ ունի իրեն մէջ , ուրեմն ան-
կարելի է վատահիլ և ոչ մի համոզմանու-

Ոչ ապաքէն , եթէ ականիջ զնենք ,
պիտի ասեն նոքա՝ թէ աշխարհի մէջ
շատ բաներ կան , որբ առաջին անգամ
ուսոյգ կ'երեւին , բայց այնպէս չեն :
Ոչ ապաքէն մեծամուծ ձշմարտութիւնն
ներն միշտ ընդ գիմախօսներ ունեցած
են կ'սկզբան : Ոչ ապաքէն , բարձրա-
գոյն կետէն նայելով , ձշմարտութեան
միակ օրէնքն է ճանապարհ բանալ ի-
րեն համար հազարաւոր խոքներունե-
րու մէջէն : Անտարբերներն կ'ընդու-
նին , որ այս այսպէս է և պատիւ կը-
համարին սոյն կորեւորութիւնն ըն-
դունիլ . բայց ի՞նչպէս , մի միայն ար-
տաքին գիտութեան և գիտերու հա-
մար : Նոքա կը պարձին թէ որչափ
սուղնատած են իրենց համոզումներն ,
քանի աշխատանք , քանի ջանք : Նոցա
համար ամեն կերպով սնտարբ՛ բու-
թիւնն անարդ է , բայց ոչ կ'օդի նը-
կատմամբ , Նոքա կը ծաղքէին անշո չա-
եթէ մէկն ելնէր և ջանար յետ գար-
ձնել այն հաւագոտութիւններէն , այն

որոնտամերէն, որք իրենց բազգին կամ ունայնասիրութեան կը վերաբերին : Կաև իրատ վերացուկան և միջին գիտութեանց նկատմամբ նորա դարձեալ կը յուսան լցո ստանալ, շատ անգամ կը պարծին իսկ՝ թէ ստացած են, մեծաւ պնդութեամբ կը պաշտպաննեն իրենց հաւանական գիւտերն, և հաւաքարանութեան սուսերով կը մաքառին իրենց հակառակորդաց հետ Բայց երբ կրօնքն կը ներկայանայ նոցա պարզ և համեստ պատմութեան կերպարանաւ, երբ սոյն Կրօնի պատմամիթիւնն, ուսումն ու պատուերներն պարունակուած կը տեսնուի մի փաքրիկ զբքի մէջ (Աւետարանի), որոյ մեծութեամբ ուրիշ մի գիրք անցագ հետաքրքրութեամբ կը կարդանիք մի օրուան մէջ . երբ սոյն Գիրքն (Աւետարանն), որ բաց է ամենուն առջեւ, լու կարդացուելու եւ հասկայսուելու համար ուրիշ բան չը պահանջէր, բայց միայն արթուն խիզ, առողջ բանականութիւն, ուղիղ սիրո և ամիսփ միտք . երբ Կրօնն որ և իցէ գիտութենէ աւելի կարձատեւ պարագմամբ եւ անկնճիռ ուսմամբ կը տայ մեզ խաղաղութիւն հոգւոյ, որութիւն կենաց և յոյ ՚ի մահուան . երբ սյօսիս կը ներկայանայ Քիրիսոնէական Կրօնն, ընդհակառակն անտարբերներն կը գանգատեն, որ ամեն ջանք ունայնէ, ամեն յարատեւութիւն անկարելի . կը գանգատեն և կ'ափսոսան իրենց թանկագին վայրկեաններն ՚ի զուր գործադրելու համար, և աւանդ, այն մարդն, որ մի ծաղիկ քննելու համար, մի ճանձի թռիչ զննելու համար, մի պատկերի յատկագծեր դիտելու համար երկար օրեր և գիշերներ կը զոհէ, այն մարդն սոսկալով յետ կը բաշուի Կրօնի ուսմունքէն, իրեւ մի անմուշելի դժուարութենէ :

Երբ կը աեսնեմբ թէ մորդիկ որ-

չափ սակաւ ժամանակ կը զոհեն եւ գոյզն ուշաղրութիւն կը դարձնեն Կլրօնական ուսմանց և Ճշմարտութեանց համար կը սոսկամ . ոչ մի բանի վերայ այնպէս թեթեւակի չը նայուիր, ինչպէս Կրօնի վերայ : Բայց մեր կշտամ բանքն այս թեթեւութեան համար չէ և անտարբերներու անտարբերութեան բուն արմատն ևս այս թեթեւութեան մէջ չէ : Կայ մի աւելի հաստատ հիմն նոցա անտարբերութեան թէպէտ անտարբերներն բացարձակ չեն ասեր, բայց պէտք է որ մի աւելի մեծ պատճու ունենան Աւետարանէն հեռի մընալու մասին : Արդեօք չը գիտե՞ն իրենք այս պատճառն, որ չեն յայտներ . ոչ, գիտեն և այն պատճառաւ չեն յայտներ : Արդեօք սիսալ դատած են, որ չեն յայտներ, որ կասկած ունին թէ ձընմարիտ է : Անշուշտ բան մի նշմարած են, յորմէ կը խուսեն և յետս կը մղուին : Մի գուցէ, այն արեգակն, որ նոցա աչաց առ ջեւէն անցեր է, խուսելու ժամանակ, նոցա գոյութեան կամ կենաց վերայ լցո մի ճառագայթած է, յորմէ կը սոսկան նորա : Բայց ոչ ապաքէն, եղարք, Աւետարանն է լուր և բարբառ աւետեաց, Աւետարանն է պատգամ գթութեան և թօղութեան, Աւետարանն է յայտարարութիւն անհուն սիրոյ, որ կամի, ամեն մարդ չամար, անցեալն ներել, ներկայն մընխթարել, ապագոյն ապագոյն ապահովել : Կարող են վարանիլ հաւատալու մի այսպիսի առաւելազանց և անհուն բարութեան վերայ . բայց այնու ամենայնիւ, կը տեսնենք, որ Աւետարանն զրաւելու համար պատրաստուած է և ոչ վախցնելու կամ տարամերթելու : Արդ՝ այս սէրն, այս ներսղութիւնն ու թօղութիւնն է, որ կը զարհու բեցնելու անտարբերներն :

Այս օրէն 'ի վեր, որ Աւետարանն ձրի փրկութիւն կը քարոզէ, այս քառակի այս ձրի փրկութեան պարգեւն իւրաքանչիւր մարդոյ կենաց մէջ տագնապ կը պատճառէ, և տարբեր բնաւորութեանց համեմատ տարբեր առարկութիւններ կ'անէ: Եթէ այն ժաման կը հնչի մեր ականջին ձրի փըրկութեան աւետիքն կամ Շնորհէ բարբառն, երբ կշտամբուած ենք մեր խղճմտանիքն, յուսով կ'ընդունուի մեր հոգւոյ մէջ նոյն բարբառն, որ կը քաջալիք զմեղ և կը միփթարէ: Եթէ ոյն ժաման կը հնչի, երբ անվրդով նստած ենք և մեծ վատահաւթիւն ու նինք մեր անձնական արդարութեան վերայ, Շնորհն իսկոյն կը բառնայ նոյն վատահաւթիւն, նիքն նորա տեղն գըրբաւելու համար: Փօխանակ ծօխացընելց՝ կը կողոպտէ զմեղ: փօխանակ բարձրացնելց՝ կը խոնարհեցնէ և կը սկսի երեկուան արդարէն վազուեան մեջուոր առնել: Նա, որ զնիքն արդար կը կարծէր, երբ Շնորհն կը ցալանայ՝ կը զգայ, որ մեղաւոր է: Երբ Շնորհն կը ճառագայթի մեր մէջ, կը բառնայ մեր կարծեցիալ ազատութիւնն, որ գերաւթիւնէ վատ էր, կը յեղաշրջէ մեր ընթացքն եւ կը կատէ Աստուծոյ հետ այնպիսի եղանակաւ, որ այլ եւս մեզ չենք պատկանիր: Շնորհն մի սուրբ բռնութեամբ կ'ընկըիէ զմեղ դէպ 'ի իւր օրէնքն, գթութեան և թողութեան ճանապարհու: Շնորհն աշխարհէն կը իսէ զմեղ Աստուծոյ հետ կապելու համար: Միտուրանիւ, Շնորհն իսխատ սոսկալի հորուած կը տայ մեր հապարտութեանն ու նիքնասիրութեանն: Հոգին այսպէս կը դատէ առաջնութեանցն նայուածքն մի առաջ այս աշխարհէն չե՞ս հասկացուց, որ իւր թագաւորութիւնն մի օր այս աշխարհէն պիտի լինի: Ճշմարտութիւնն, ուր որ կ'երեւի, միշտ կը ձգտի գաղափարէն փախիլ 'ի գործ: Պէտք է որ գաղափարներն կերպարանափոխէ և պէտք է որ գործքերուն վերայ իւր կերպարանքն ու պատկերն դրացմէ: Այս ժամանակ անտարբերն իրական գործերով պաշտօւած տեսնելով զնիքն՝ կը շարժի, կը զրգուի իւր անտարբերութեան մէջ: Ի զուր էր, որ կամէր չեղոք լինիլ, ճշմարտութիւնն,

պարտագոյիւ, զոր Աստուծուն կը անօրինէ գթութեամբ: Շատ ճշմարփա է, որ մարդկանց մեծ մասին համար, Աւետարանն (Աւետեաց լու ըն) սոսկման տպաւորութիւն կ'անէ: Սոյն սակումն, որ անորոշ է և հազիւ նշմարելի, այն ժամանակ միայն բացորոշ կը ճանաչուի, երբ մի աւելի ճիշդ հայացք կը գայլուսութիւնն աւետելնոյն տպաւորութիւնն: Կան շատերն, որք առաջն նայուածքով կը սկսին ատել: Կան այլք, որք տպաւուրութեան հարեւանցի տեաւթենէն խրաչելով՝ իսկոյն յետ կը գառնան, կը խուսեն երկրորդ աեսութենէ, միւսան գամ ամենեւեին չեն մտածեր, և այնուհետեւ աւելի ևս կը խորասուզին աշխարհային վայելութեանց մէջ, անդորր բոլորալին, թէպէտ և յղոցած ապագայ թախին աւետեան սերմով, կը դասին նիքնին ՚ի դասս անտարբերաց:

Այսպէս է ահա անտարբերներութեաւականն նկարագիրն, նոքա չեն աւտեր Կրօնն, բայց աաելութեան սահմանին այնչափ մօտ են, որ բաժանաւրար միջոցն հազիւ թէ կը նշմարուի: Իւրաքանչիւր կրօնական անտարբեր թշնամութենց գրոշ մի կերպաս մի ունի, և գիալող առթի կը սպասէ, որ ծալքը բանայ և պարզէ: Ճշմարտութիւնն, որ ասաց: « Այժմ իմ թագաւորութիւնն այս աշխարհէն չե՞ս հասկացուց, որ իւր թագաւորութիւնն մի օր այս աշխարհէն պիտի լինի: Ճշմարտութիւնն, ուր որ կ'երեւի, միշտ կը ձգտի գաղափարէն փախիլ 'ի գործ: Պէտք է որ գաղափարներն կերպարանափոխէ և պէտք է որ գործքերուն վերայ իւր կերպարանքն ու պատկերն դրացմէ: Այս ժամանակ անտարբերն իրական գործերով պաշտօւած տեսնելով զնիքն՝ կը շարժի, կը զրգուի իւր անտարբերութեան մէջ: Ի զուր էր, որ կամէր չեղոք լինիլ, ճշմարտութիւնն,

որ չեղաքութիւն ըլ սիրէր, յասաբարէդ կը կոչէ զանտարբերն և կը ստիպէ ՚ի պատերազմ անլնդհատ թշնամութե՛, աննիրհ ատելութեան: Գոգցես կ'առէ ճշմարտութիւնն: « Ա՛վ անտարբեր, ներ, եղէք, ինչ որ կամիք, կացէք ինչ պէս կամիք, բայց իմացէք, որ աշխարհն պիտի փափախիմ ձեր շուրջն: Ա.յն որրաբերն, որ ձեզ կը պատկանէին առհասարակ, յետո կը պահանջիմ: Ա.յն կարգագրութիւններն, ոյն հաստատութիւններն, որք պիտի շփոթեն ըդձեզ, ինձ պէտք են: Ա.յն վերանորոգութիւնն, որ ձեզ համար տագնապէ և նեղրտութիւնն, ինձ համար խիստ կարեւոր է և երբէք ձեռքէս պիտի ըլ թողարմ: Ա.յն աղաղակն, որ ձեր անդորրութիւնն կը վրդալէ, խիստ պիտանի է իմ նպատակին: Գուք չէք կամիք փափախիլ. թողլ այդպէս լինի. բայց ահա ամենայն ինչ կը փոփոխի ձեր շուրջն: Գուք ըլցապատած էք այնպիսի իրողութեամբք, որք երբէք պիտի ըլ համաձայնին, ըլ դաշնաւորին ձեզ հետ, մինչեւ որ գուք ինքնին ըլ համաձայնիք և դաշնաւորիք նոցա հետո—Պէտք է, եղը բարք, պէտք է մի անդամ որոշել, երբ ճշմարտութիւնն տեսականէն գործնական կը դառնայ, նորա հետ կապուած դաշն, ինքնին կը լուծուի և կեղծանի: Գաղտփարին կամ տեսականին համար էր, որ անտարբեր էին, գործնականին համար անտարբերութենէն աւելի պիտի լինին:

Ճշմարտութիւնն ձեզ դարան լուրած չէ, բայց դարան մի կայ, յարմէ պիտի ըլ կարենաք խուսափիլ: Պիղաստոփ օրինակին ցաց կը տայ ձեզ թէ ինչ է այն դարանն, այն որովայթն: Երբ կ'իմանայ Պիղաստոս, որ Յիսուս Քրիստոս աշխարհ եկուծ է միացն ճըշմարտութեանն վիայելու համար, կելնէ գեղի Նրէաներն և կասէ: « Ես և

ոչ մի ինչ պատճառս գտանեմ ՚ի նմառն Եւ արդարեւ ինչ պատճառ, ինչ յանցանք կարող էր գանել նորա մէջ: Ի՞նչ վնաս կամ ինչ չարիք կարող է հասուցանել աշխարհին մի երազագէտ Յիսուս երազագէտ կամ ցնորախօս կ'երեւէր Պիղաստոփ աչքին: Պիղաստոսներն կամ անտարբերներն այնպէս կը կարծեցնեն, որ ամենն ին իրենց անձնուական շահն չեն մտածեր, և սորա համար շուտով իրենց ձեռքերն կը լուանն և յետ կը քաշուին: Բայց այնպէս չէ բնաւ, սոքա մի ճարպիկ դաստիարք են, որոնք դիպոլ ժամէն իրենց օգուտոն քաղզել խիստ լաւ գիտեն: Գարծուցէք աւետարանական պատմութեան թերթն և կարգացէք յաջորդ գլուխն: « Յայնժամ ան Պիղաստոս զՅիսուս, և գան եհարո, Եւ քանի մի տող յետոյ: « Ասէ ցնոսա Պիղաստոս, Ասէք զգա ՚ի ձեզ, և ձեզէն հանէք ՚ի Խաչ, զի ես ՚ի դմա վնաս ինչ ոչ գտանեմու: Կը սխալիս, Պիղաստոս, սուտ կը խօսիս, դու որ և իցէ յանցանք գտար սոյն մարդոց մէջ եւ այս է յանցանքն, որ զինքն վկայ կանուանէ ճշմարտութեան, այն ճշմարտութեան, որ քեզ համար ովնչէ: Բարյականուութիւնն, իրաւունքն, հաւսարակաց շահն, աննշն բաներ չեն: և եթէ Յիսուս սոցա համար վկայէք այն իմաստով, ինչպէս դու կը հասկանաս, թերեւս պաշտպանէիր: Բայց այժմ ինչ հարկ կայ անձդ վտանգի մասնել, և այն մարդն պաշտպանել, որ ճշմարտութեանն կը վկայէ, ճշմարտութեանն, որ ոչինչ է քեզ համար: Եթէ սոյն երազագէտն սպանուի, դու պիտի վշտանաս, բայց և այնպէս ինչ հարկ կայ վտանգի ենթարկուիլ երազախօսութիւն կամ ցնորք պաշտպանելու համար: Գու ինչ մեղաւոր ես, Յիսուս ինքն ինդրեց և ինքն դտաւ

իւր պատիմն, դու հեռացիր, շուտով
հեռացիր, որ նորա վիճակին ըլ հան-
գիպիս :

Թէեւ անկողմնասէր կը ձեւանան
անտարբերներն, եղաքար, թէէ յար-
գել կը կարծեն այլոց անկեղծ համո-
զումներն, բայց վարագուրուած վա-
տակամութի մի կայ, որ պատրաստ է
խիցյն հեղանիլ այն մարդուն վերայ,
որ կը դայ նոր գաղափար քարողել,
աշխարհի անդորրութիւնն վրդովել և
կամ աշխարհի շարժումներուն ուրիշ
ընթացք մի տալ: Ով որ սակաւ արժէք
կը տայ ձշմարտութութեան, սակաւ
արժէք կը տայ նաեւ զայն որոնողնե-
րուն: Եւ ձշմարտութիւնն ըլ հասկաւ
նալէն մինչեւ զայն սրասաւելն և ե-
պէրելն մի քայլ միայն անջրպետ կայ:
Եթէ նիւթական դայն շահ նշմարեն
անտարբերներն, կը տեսնես խիցյն որ
ամեն վտանգ յանձն կ'առնուն կրօնա-
կան գաղափարի ներկայացուցիչներու
համար: Համակրութեան եւ սիրոյ
պակասութեան դիմագրող սկզբունք
ըլ կայ: տեսականապէս կարծեաց ազո-
տութեան ամենէն նպաստաւոր ան-
տարբերն խիցյն կըսկսի պաշտպանել
այն մարդիկն, որը նորա կարծիքով,
ամեն բան լու պիտի գործէին թէ
իրենց և թէ բոլոր աշխարհի համար,
եթէ հանգիստ մնային: Թող շարու-
նակեն նոքա իրենց հանապարհն: Թող
գորաւոր լինին նոքա, և ահա կը պաշտ-
պանուին: Յաղթողին օգնութեան դի-
մելն համաշխարհական իմաստութիւն
է: Աւելի զարմանալին այն է, որ երբ
հալածեալ կարծիքն կը յաղթանակէ և
ազգային պաշտաման հիմն կը դառ-
նայ, անտարբերն խիցյն այն կողմն
կ'անցնի, առ երեսս հաղորդակից լի-
նելով հաւատոց բոլոր արտաքին արա-
րողութեանց, որոց իներբուստ ըլ հա-
ւատոր: Որովհետեւ իւր բոլոր կրօն-

քըն է սէր հանդստութեան, ուստի
կեղծաւորութիւնն եւս իւր պաշտած
գրութիւնն է: Պաշտպանել իւր իւ-
րաւունքն բանի մի չհաւատալով, կը
նշանակէ արդէն բանի մի հաւատալ:
Այսու կը յարգուի արդեօք ձշմար-
տութիւնն: Եւ անտարբերն կ'ասէ,
և Զի՞նչ է ձշմարտութիւնն, կեղծաւ-
որելով որպէս թէ կամի ձանակէլ ձըշ-
մարտութիւնն: Ուրեմն կեղծաւորու-
թիւնն է լրումն անտարբերութեան,
թէեւ ուղղակի կեղծաւորութիւն չեն
անուաներ, այլ ուրիշ զարդարուն ա-
նուն կը տան, կամ զշշող-թիւն կան-
ուանեն, կամ յարմարուն, կամ զհողու-
թիւնյօդուտ խաղաղութեան: վիզիսու-
փաներէն մին ասած է, մարդիկ մեր
մաածութեամբ միայն զբաղած կ'երե-
ւին, բայց հասարակութեան հետ կապ-
ուած են: Անտարբերքն են եւս արարո-
ղութեանց ժամանակ կրօնասէր կը ձե-
ւանան, բայց սրասվ ուրիշ բանի հետ
կապուած են:

Կը տեսնէք ահա, թէ Բնէ տա-
րեբքներէ բաղկացած է անտարբե-
րութիւնն, մի կողմէն անդգայութիւն,
վայրագութիւն, միւս կողմէն թէթե-
ւամտութիւն, անդաբեմտութիւնն,
անձնասիրութիւն և կեղծաւորութիւն
Զարմանալոք արդեօք, ոչ երբէք. վասն
զի գիտենք արդէն, որ անտարբերու-
թիւնն է ուրացութիւն ամենայն բա-
րյական սկզբան :

Ճշմարտութիւնն եւ առաքինու-
թիւնն, զըր կուզեն բաժմանել, սկրզ-
բունքով մի և նոյն բանն են: Առաքի-
նութիւնն, որ ոչ այլ ինչ է, ելու ոչ
Առաքի հետ ունեցած մեր ճշմարիտ
յարաբերութեանց իրագործութիւնն,
առաքինութիւնն ինքնին կենթաղրէ
արդէն դիմութիւն սոյն յարաբերու-
թեանց: Անշուշտ գիտէ նա, որ կը
գործէ: Մարդն իւր գոյաւթեան վախ-

Համենին կամ վերջին նպատակին հասնելու համար՝ պէտք է որ ճանաչէ նցյն վախճան ու նպատակին, և այս պատճառաւ պէտք է ուրիմն, որ ճանաչէ զԱստուածած : Եթէ խղճնք այն կենդանի կապն, որով առաքինութիւնն միացած է Ճշմարտութեան հետ և նուվաւ կ'ոռոգուի, կ'ուսւճանայ և կը սը նանի, այնուհետեւ առաքինութիւնն կը մնայ լոկ բարսյական բնազդումն, դիւրին առ ՚ի եղծանիլ, կը մնայ լոկ տնիերպարան աւանդութիւնն, որ լուծուելով և խառնուելով առականեալ սրափի խորհրդոց հետ՝ կ'անհամի, կ'այլագունի, եւ կոչնանայ : Բաց յայսմանէ, անտարբերութիւննինքնին իսկ, առանց որ և իցէ բազազրութեան, արդէն յայսնի նշան է ապականութեան և վատթարութեան հոգւոյ : Կ արծիք ըսկոյ, որ քանի մի անկումներէ և երկար առականութիւնն զինի միայն մարդկային հոգին անտարբերութեան վիճակին կը հասնի, յորում ոչ միայն ըստիրեր զԱստուած, ոչ միայն չերկնչիր Աստուածմէ, այլ և ոչ կը մտածէ այն մասին : Անտարբերութիւնն հոգւոյ մէջ հիւանդութիւն չէ, այլ կենդանի մահ : Մի ժողովուրդ՝ եթէ անտարբեր է, անտարբերութիւնն նորա ազդային մահն է :

Սոյն հորիզոնին վերայ, մի ամբողջ ժողովուրդեան կենաց մէջ, նկատելու և զննելու է անտարբերութիւնն, որպէս զի լու հասկացուի թէ ի՞նչ է անտարբերութիւնն : Կան սկզբանքներ, որք իրենց բովանդակի բնութիւնն յայտնելու և բովոր ազդեցութիւնն տարածելու համար ժամանակի կը կարօպին : Բ ացսատկան կամ ուրացական սրբառներն մանաւանդ կորոտութիւնն ունի միացեալ անհամաներու բազմութեան մէջ ըննուելու : Մի անտարբեր մորդն կամ անհաման այնքան գայթակե-

զեցուցիչ երեւցիթ չունի դիասովի համար : Բայց ինչքան սոսկապի է, երբ մի ամբողջ ժողովուրդ անարբեր է . ի՞նչքան ահաելի է այն ընկերութիւնն, յորմէ հեռացած է Աստուած : Եթէ կրօնական զգացմունք չը կոյ, ուրիշ ի՞նչ աւելի զօրաւոր զգացմունք կոյ, որ կարուղանայ սոյն ժողովուրդէն, սոյն ընկերութենէն մի իրական և կենդանի միութիւն կազմել :

Բնազդումն, սիրոյ բնական յօժարութիւնքն կարող են թերեւս շատ թուլութեանց առաջն առնուլ և անհամական յարաբերութիւններն պահպանել : Սակայն մի ժողովուրդեան կամ ազգի ազգայնութեան գոյութիւնն պահպանելու համար միակ և ամենաշըզքը միջայն է կրօնական զգացումն, Ազգայնութիւնքն այն շափակ միայն տեւականութիւն ունին, որ շափակ որ կրօնական զգացումն ունին : Երբ կրօնական զգացումն կը սպառի և անտարբերութիւնն կը տիրէ, ամեն միութիւն, ամեն Ճշմարիտ յարաբերութիւն կը քակափի և ազգայնութիւնն կը քայքայի և կը կործանի : Եթէ կամ միք, որ հասարակաց յարաբերութիւնքն հիմնուած լինին ոչ թէ դիպուածի, այլ օրինաւոր հիմնան վերայ, եթէ կամիք, որ սգեւորուած լինին ոչ թէ կրից գողդով շարժմամբ կամ պարագայից բռնի մշմամբ, այլ իրբեւ առողջ մարմին՝ առողջ եւ մաքուր տրեամբ, այս ազդեցութիւնն, այս բարիքն միայն կրօնքէն կարող էք սպասել Ժողովաւրդն կամ ընկերականութիւնն առանց կրօնի անհոգի մարմին է : Առմեն օրէնսդիրք զգացած են այս բանն, ամենքն նկատած են, որ սուրբ բաներըն յարգեելն կետնք է, իսկ ամբարձութիւնն մահ է քաղաքական կարգոց և հաստատութեանց Ամենէքեան զգացած են, որ քաղաք հիմնել առանց

կրօնին կը նշանակէ ձեռնարկել չինութեան իվելոյ օդոց ։ Թակ ներու ի անել որ բնիկերտկանութեան վերին կարգերու ։ մէջ հասարակութին առաքինութիւնին իը սնանին իրենց հիւթով ։ իրենց դործունէութեամբ ։ իրենց խասացուած փառքով ։ բայց այսպէս չէ ընկերութիւնութեան ստորին կար բաց համար ։ Ճողովրդեան բազմամասութեան ընկերութիւն ճշմարիտ ոգին՝ կը քրօնական ոգին է ։ Աստուած միայն կարու է օգնել խեղճ ժողովրդին՝ զինքն քաղաքացի զգալու ։ Այն բազմութիւնին որ Ճամաշն առաջ բարձր քաղաքականութիւններն ։ այն բաղմանութիւնին Աստուած անունին զատ՝ ուրիշ մի բառ ըլլ զիտեն որ կարենայ գրենք հիմնավին միացնել ։ Առանց Աստուածոյ ներտ ոչ պարտք կը ճամաշն ու արտաւարութիւնք ։ Երբ կրօնական հաւատոն խոյս կը տայ ։ իրեն հետ կը տանի բարոյական հաւատոն եւ նրգումներն այլ եւ սերիկող չեն աղ գեր ։ գործքերն միայն իրենց յաջողութիւններն կը դատուին և ոչ էական բարութենէն ։ աջատութիւնն այնուհետամաս ոչ այլ ինչ է ։ Եթէ ոչ անձնիւր կամաց հետեւողութիւն ։ Եթէ ոչ է կանաչորեալ անվատահութիւն և ետականութեան կամանձնասիրութեան սրբագործութիւն ։ Հասարակաց աղջտներն առանց արժանաւորութեան են և առանց միաթարութեան ։ Միովրանիւ ։ Երբ կրօնական համոզումներ ըլլ կան ։ հասարակութիւնին կը ցամքի ։ կը չորանայ և կամաց կամաց կը փոշիանայ ։ Եւ յեղափախութիւնին ։ յորս հաւատացեալ ժողովաւրդներն երբեմն կը միան և կամրացնեն իրենց թռիչներն ։ բոլորավին մահանիթ կը լինին անհաւատ ժողովրդոց համար ։

Անաարբերն ։ վերաբերութեամբ առ մարդիկ ։ անաարբեր գրութեան մէջ է արդեօք ։ Զիզ կը թողում պատասխանել ։ եղբարք ։ Նորա զրութիւնն անտարբերն է արդեօք վերաբերութեամբ առ Աստուած ։ Այստի խօսելին և ասելին զինի այս հարցում մի թերեւո շատ աւելսրդ կերեւի ։ Ի՞նչ պէս կարող ենք ենթադրել արդարեւ ։ թէ այն մարդկանց ընթացքն ։ որք ոչ ճշմարտութիւնն սիրած են և ոչ նորա պաշտպանքն ։ կարող է յաջ Աստուածոյ անաարբեր ընթացք համարուիլ ։ Այս դատն Աստուածոյ կը վերաբերի ։ այն դատին կամ ճշմարտութեան ծառայել կը նշանակէ Աստուածոյ ծառայել ։ ճշմարտութենէ զատուիլ կը նշանակէ Աստուածմէ զատուիլ ։ Աստուածմէ հեռանալ ։ Յիմարութիւն կը լինի կարծել ։ թէ որդն անաարբերութեան մօտ դարձեալ Աստուածոյ փառաց վերաբերեալ բան մնացած է ։ Ոչ ապաքէն Աստուած լրիւ բավանդակուած է այն ճշմարտութեան մէջ ։ զր կ'արհամարհէն ։ Եւ քանի որ այս այսպէս է ։ եթէ կամենան յարդ և պատիւ մատուցանել Աստուածոյ ։ պարտք հասուցանել ։ ոչ ապաքէն կը նշանակէ յետս ընդ կը բունկն դառնալ և համոզումներ խոստովանիլ և ընդունիլ ։ մինչդեռ յայտարեցին որ անհնարին է որ և իցէ համոզումն ։ Այսպիսի մի ընթացք ։ կամ նորէն արտաքին և առ երեսս կը լինի ։ զր անաարբերի կեղծաւոր յատկութեանն վերաբերենք ։ կամ կը լինի ներքին և հաստատուն ։ որով կը մացուի թէ անաարբերն կը փափէ և կը թողու իւր բնաւորութիւնն ։ Կը նշանակէ թէ անաարբերն կանանաւութեան մէջ կը մանէ և եթէ զգոյ որ հարկ է պարագ հասուցանել Աստուածոյ ։ անշուշտ կը զգոյ ։ որ առաջին

և ամէնադլութոր պարագն է հետեւիլ
և խնդրել զԱստուած Ճանաչելու : Ու-
նայն է կարծել թէ Ճշմարտութիւն և
Աստուած բաժան են իրարմէ , ունայն
է կարծել թէ առ Աստուած և առ
Ճշմարտութիւն ունեցած պարտաւո-
րութիւններն իրարմէ տարբեր են :
Անտարբերութիւն առ Ճշմարտու-
թիւնն Յանտարբերութիւն է առ Աս-
տուած իսկ . վասն զի մի կողմէն կու-
րանայ Ճանաչել զԱստուած , միւս կող-
մին կը յօժարի սիրել , զոր Աստուած
կը սիրէ , պաշտպանել , զոր Աստուած
կը պաշտպանէ , ընտրել , զոր Աստ-
ուած նախապատիւ կը համարի :

Սլացէք մոռք գատաւտանի աթոռացն
առջեւ : Կայեցէք , զննեցէք , Աւետա-
րանի լուսով , վերջին առուր տեսաբա-
նըն ի՞նչ կը տեսնէք : - Գերադայն գա-
տաւորի աջ կողմն՝ իւր բարեկամներն ,
իսկ ՚ի ձախուկողմն՝ իւր թշնամիլն :
Ուր են անտարբերներն . Միջին կամրդ
մի կը կողմէն նոքա արգեօք . Ո՛չ , վա-
սըն զի միջին կարգ չերեւիր : Անհետա-
ցած են արգեօք Աստուածոյ տիեզեր-
քէն , իրբեւ թէ տեզի չէ գտնուած
իրենց համար : Ո՛չ . անհաւատալի է
այս : Պէտք է ուրեմն որոնել անտար-
բերներն կամ Աստուածոյ բարեկամոց՝
կամ թշնամեաց մէջ : Բարեկամոց մէջ
արգեօք , - Բայց ո՛չ ապարէն ասած է
Աստուած թէ նոքա միայն պիտի մըտ-
նէն երկնից արբայութիւնն , որոնք իւր
կոմքն կատարած են երկրիս վերայ .
իսկ անտարբերներն ոչ միայն չեն կա-
տարած Աստուածոյ կամքն , այլ և ոչ
գոյզն ինչ աշխատած են զԱստուած Ճա-
նաչել : Աստուած ասած է՝ պէտք է
վերատին ճնանիկ՝ արբայութիւնն մըտ-
նելու հ ոմոր . իսկ անտարբերներն ի-
րենց բոլոր կեանքն անցուցած են հին
մարդոց անմաքուր խանձարուրին մէջ
Նոքայօժ որութեամբ և կամովին մը-

նացած են ոյն խանձարութիւն մէջ և
գոնէ փափաքալ կամ ըզձիւ անգամ
նոր մարդ եղած չ'են : Նոքա զոնէ
Ճշմարտութեան սիրով կամ յանկու-
թեամբ Ճշմարտութեան պատկանած
չ'են : Եւ ոչ թէ միայն խորտակած չ'են
մալրութեան և մեզաց ամնթալի ջղ-
թայն , այլ զգացած անգամ չ'են զայն :
Աստուած նախանձոտ Աստուած է .
չեղոքութիւնն իսկ իրեն թշնամանք կը
համարի Աստուած , վասն զի Աստուած
մեր բոլոր սիրան կուզէ . նա թերի բան
կարող չ'է ուզել : Աստուած թշնամա-
նած կը համարի զինքն ոչ միայն ոյն
անզօր և ծաղքէլի ատելութեանն , ու
րով զինքն կ'ատեն , այլ և այն սէրէն ,
զոր իրեն կը զանան : Եւ սակայն ան-
տարբերներն ամեննեւին սիրած չ'են
զԱստուած , այլ սիրած են ինչ որ նա
կ'ատէ . Նոքա պատուած չ'են զԱստ-
ուած և ոչ իրենց ատելութեամբ , այլ
միայն արժանի գատած են իրենց ար-
համարհանաց , այսինքն տաելու ան-
գամ արժանի համարած չ'են :

Վասն զի եզրարք , ատելութիւնն
որչափ որ սոսկալի է , գարձեալ ան-
տարբերութենէն լաւ է : Ատելն գո-
ծէ մի խոստովանութիւն է , որ նոքա
Աւետարանաւ Ճանաչած են այն ճըշ-
մարտութիւններն , որք կը գատապարտեն
և կը վիրաւորեն : Այս մի օտարութիւն ,
բայց վաւերական եղանակ է խաղա-
ղութեան պատգամի ընդօւնելութիւնն
ծանուցանելու համար : Կը նշանակէ
որ պատգամն բարողուած է , աւետիքն
հեցուած է : Այս մի սկիզբն է իմացա-
կանութեան , որուն կարող է հետեւիլ
աւելի կատարեալ իմացականութիւնն .
Ատելութիւնն շատ անգամ սիրոց յա-
ռաջաբանն եղած է , երբ հոգին ամե-
նայն քաջութեամբ համբերած է հան-
գիսական գգնաժամին : Իսկ անտար-
բերութիւնն , որ նշանէ մարդոց և Աս-

տուծոյ մէջ եղած ամենամեծ հեռաւ և սրութեան, անտարբերութիւնն վեր լին զարհուրելի թշնամանքն է առ Ասուածած: Մի սպաւինիք ուրեմն ձեր անտարբերութեանն, ով անտարբեր ներ, եւ մի ասէք թէ ձեր չեղողութիւնն զձեղ կը պաշտպանէ: Իմացէք որ այդ երկշատ և թուլամորթ պատերազմն կը կորուսանէ զձեղ: Ելքը այդ անանուն դիրքէն, այդ անորիշ վիճակէն: Ելքը, ինչ որ էք իսկապէս: Անցէք այն դասն, ուր պիտի դասուիք առաջի Աստուծոյ: Եւ եթէ կարող չըք բարեկամ լինիլ, գէթ թշնամի եղէք:

Այս փափոքն ունին ամենքն, որմիք զձեղ կը սիրեն և ձեր վերայ կը գթան: Մի կարծէք բնաւ թէ հա ձայք կը զգան ձեր անտարբերութենէն. մի կարծէք բնաւ թէ բարեկամութիւն կը համարին ձեր անտարբերութիւնն, քաւ լիցի. նոքա այն ժամանակ աւելի պիտի զգան թէ մօտեցած են ձեզ երբ դուք աւելի հեռացած կարծէք զձեղ, Նոքա պիտի յուսան, որ ձեր մարմնոյ մէջ ցցուած նետն, զոր թեւ էն վիրաւօրուած թռչունի նման, պիտի կրէք այնուհետեւ, ուր որ երթաք, այն նետն պիտի սախովէ զձեղ ձեր հարաւութեան բարձրութենէն

իջանիլ և խոնարհիլ նորու առջեւ, որ այն նետն ցցած է ձեր մօրմնոյն մէջ և որ միայն կարող է զայն հանել Մինչ ՚ի թշնամութիւն եւ յատելաւթիւն բարձրացած անտարբերն՝ ովլ ևս կարող չէ վերատին անտարբերութեան մէջ ընկնիլ: Մի քայլ միոյն կոյ նորա համար, այն է սիրել: Բազմացէք ուրեմն անտարբերներու մէջ, ովլ թշնամիք ճշմարտութեան, այսինքն ովլ ճշմարտութենէ հարուածեալ սրաեր, ովլ թշուառութենէ և մեղքէ յաղթեալ սրտեր, ովլ բեկեալ սրտեր, որոց մէջ երկնային հոգւս գործն սկսուած է և պիտի շարունակուի թերեւս: ովլ վերաւոր սրտեր, գուք որ յարուցիք ընդուդէմ Աստուծոյ այն խորհրդաւոր պառերազմն, ուր յաղթութեան դամնին պարտելցն Ճակտի համար պահուած է: Եւ իցէ թէ ձեր պարտութեամբ անտարբերութեն դասակարգերն լուսաւորելէն վինի՞ կարողանայիք ձեր զգմամբ ևւ դարձիւ եւս բազմացնել զդաս բարեկամայն Աստուծոյ, Յիշ սուսի Քրիստոսի, ճշմարտութեան: Երանի աւուրն և ժաման, յորում անտարբերութիւնն տեղի կը տայ և կը տիրէ ժողովրդեան մէջ քայլ եւ ծարաւ ճշմարտութեանն Աստուծոյ:



Մ Ա Հ Ա Գ Ո Յ Ժ

**Մէծ. Պ. Բագրալ Յ. Մուրատեանի
Մուրատ անուամբ նորածաղիկ, զգօ-
նամիտ և անուշիկ զաւակին, որ սիրելը-
էր ոչ միայն ծնողաց, այլ և ամեն ծա-
նօթից եւ տեսողաց, յանկարծահաս
մահուամբ փոխեցաւ յաշնարհէս :
Տագնապիչ ջերմախան, բուռն գլխա-
ցաւով հանդերձ, քանի մի օրուան մէջ
թարշամեցոց Մուրատեան Գերդաս-
տանի այն սիրուն ծաղիկն, որ տակա-
ւին նոր կը բացուէր կեանք և արեւ-
աեսնելու : Բժշկաց ամեն ճգունիքն ա-
պարդիւն եղան, և անմեղ մանկիկն
Մուրատ, անմեղութեան թուիներով,
թռւաւ աշխատհիս արտանութեան եւ
ցաւոց հսկուէն գէպ ՚ի անմեղներու-
թագաւորութիւնն :**

Յուղարկաւորութեան հանդէսն
կատարուեցաւ քրիստոնէական սրբ-
տաշարժ վայելութեամբ : Ս. Աթո-
ռոցս մէջ գտնուած Միաբան Հարք և
Եղբարք, գրեթէ ամենեքեան, ներկայ
էին, ընդ նմին քաղաքիս հայազդի ժո-

ղովդեան մած մասն եւ բազմահիւ-
օտարականք :

Մանկան երկրաւոր մնացորդն ամ-
փոփուեցաւ Ս. Փրկչայ գերեզմանա-
տան մէջ, մերձ իւր արենակցաց, ուր-
յառաջ քան ամփոփումն Դամբանա-
կան ծառ խօսեցաւ Գեր. Ներսէս Շ.
վարդապեան, քրիստոնէական միսի-
թարութեամբ միսիթարելով մանկան
մահուամբ տրտմեաներն, և չորհա-
կալութիւն մատուցանելով բազմա-
թիւ օտարականաց, որք ՚ի պատիւ
Պ. Բագրալին, առանց հրաւիրանաց,
փութացած էին ներկայ գտնութիւնու-
զարկաւորութեան և վշտակցելով ս-
մոքել ծնողաց սաստիկ կոկիծն ու մոր-
մաքն :

Մուրատ մանկան մահուան առ
թիւ Ս. Աթոռոցս միաբան Արք .
Մամբրէ վարդապետն եւս հետեւեալ
Են, նրան զրկած է Ցուզպէէն, զոր ար-
ժան կը համարիմբ հրատարակել ՚ի
միսիթարութիւն վշտահար որտից :

Ի ՏԱՐԱԺԱՄ ՄԱՀ ՄՈՒԲԱՏԱՅ
ԴԵՌ ԱՀԱՍԱԿ ՈՐԴԻՈՅ
ՄԵԾ. ԲԱՍԹԱԼԱՅ Յ. ՄՈՒԲԱՏԵԱՅ
ԵՂԵՐԳ

Մուրան, Մուրատ, մանուկ անմեղ, թռար մար,
Գթոս ծնողաց որդեակ սիրուն, ինձ ձայն տնւր,

Հարցումն ունիմ՝ պատասխանիդ. կը սպասեմ.

Խօսէ ազատ, հրեշտակ ճամբորդ տարադէմ:

Մուրատ, ինչու թողիր այդպէս տարաժամ
Քո Հայրենիքն եւ քո Ծնողաց գրդարան.

Մահն դաման Բնչպէս առ քեզ մերձեցաւ,

Ի՞նչպէս իղեց սիրոյ գրիէն եւ տարաւ.

Ծնողական գութն ու գորով եւ գութանք

Այդանի անզոր եղան, այդքան անատակ,

Որ զքեզ մահուն ճերաններէն կորզելսւ

Կորող չեղան, եւ իրենց գիրկ պահելու :

Ճարտարարուեստ մեծ գիտութիւն բժշկաց,

Կամ զօրութիւն գեղօրէից գարմանաց

Տկարացան արդեօք բուժել քո ցաւեր,

Եկացանել տենդին կրակ տընաւեր :

Մուրամ, որդեանկ, անհամեմատ գեղեցիկ,

Մանուկ կայտառ եւ մոացի ովլ գառնիկ,

Սեւ սուդ պատեց համայն ձեր տուն գրացիք,

Եւ սուդ առին գոգցես բողոք Աաղիմցիք :

Վաղամեռիկ քո անջատումն յաշնարհէ

Դառն արտասուք շատ հոսեցուց աչքերէ.

Լացին ամեն զքեզ տեսնող բարեկամիք.

Լացին ծանօթք, եւ անծանօթ իսկ օտարք :

Գերդաստանըդ նախկին սուգը ըստցած՝

Ընկղմեցաւ նորէն 'ի ծովլ թախճութեանց.

Երկու տարի յառաջ սրդաց Քրոջդ մահ,

Այսօր նորէն քո տարաժամ կ'ողը այ մահ :

Նախանձեցար Հռիփսիմէի մեծ փառքին

Եւ ցանկալով նորա հանգիստ սուրբ կեանքին,

Այս մեղալից ցաւոց աշխարհն մերժեցիր,

Անմահութեան խորանն ի վեր փութացիր :

Կամ քո քոյթիկ թերեւս անշանի սիրելուն՝

Կոչեց ըլքեզ յերկինս 'ի գունդ Աուրբերուն.

Մուրբ Հրեշտակաց անմահ պարսւն մէջ խառնել,

Նոր Հրեշտակ մ' ալ ըլքեզ անոնց ընկերել :

Կամ թերեւս ձանձրացար գու յաշնարհէս :

Բայց աշխարհի գեռ ինչ լինելն ի՞նչ գիտես.

Անմեղ հոգիդ արդեօք սեսան այն վշտերն,

Որ ապագայք քեզի համար պահած են :

Հոգիդ անմեղ այդքան շուտովլ ցանկացաւ

Երկնից կեանքին, ուր ոչ վիշտ կայ եւ ոչ ցաւ,

Ուր Յիսուսի զիրկն է հանգիստ փառաց գահ,

Ուր կեանքին է միշտ երանաւէտ եւ անմահ :—

– Ահա կը գեամ, հոգիդ հոգւս կը խուսի,

Թէ մարդկան կեանքն ստուերի պէս կը խուսի .
Մարդիկ ունին զանշուշո անդամ մի մեռնիլ .
Յետոյ արդար դատաւորին ներկայիլ :

Երանելի են որք երկրի չարութեան
Համը չառած՝ կուգան յերկնից սուրբ խորան .
Պայծառ հոգւով Աստուածոյին լուսոյ մէջ
Կը վայելն կեանք մի խաղաղ եւ անվերջ :
Բայց առաւել երանելի է ամեն մարդ .
Որ աշխարհի չարութեանց դէմ քաջայաղթ
Մարտնչելով՝ արդար ու սուրբ զէնքերով ,
Արիական մահով սլանսոյ Փրկչին քով :

Ուստի մի լսոք անմիմթար զիս այդպէս ,
Քաջ կուսեցէք դուք փորձութեանց դէմ պէս պէս .
Կայցէք Փրկչին Սուրբ Օրինաց միշտ հնաղանդ ,
Որ միանանք օր մի այս աեղ լուսաղարդ :

Թէ իմ ծնողը եւ ազգական բարեկամք
Զիս կը սիրեն , սրաով ունին ինձ փափաք ,
Թող Ցիսուսի սիրով վառուած վարեն կեանք ,
Որ հանդերձեալն անշուշո զիրար հոս գտնանք :
Օրհնենք Տիրոջ փառքն ու հզօր յաղթանակ ,
Որ մահով մահն այսպէս ըրաւ խայտառակ :

Իւր Սուրբ Կողի արեան ցողավ կուտայ կեանք

Անսոյ , որ սուրբ եւ միշտ անմեղ ունին վարք :

— Այդպէս ուրիմն , սիրուն որդեակ , քո մահուամք
Մեր սրտերուն լուսած ցաւօք տրտմութեամք
Միմթարիչ կուզես ըլլալ զերթ հրեշտակ .
Օրհնեալ ըլլայ , ճ՛ , միշտ Օրհնեալ Փրկչին կամք .
Միմթարիչ անմահ Աստուած , Սուրբ Հոգի ,
Մանկան ծնողաց եւ ամենուս տուր հոգի
Համբերութեան , խաղաղութեան եւ սիրոյ
Որ համբերեմք օրհնելով կամքդ Աստուծոյ :

1875. Աւագեմբեր 6.

Ցողուն :

Մամբեր Հարութեամբ
Ց. Մարիոնեան :

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՈՒԱՅ ՈԳԻՆ

(Հարունակութիւն և վերջ, տես թիւ 8:)

Բայց եթէ մանուկը երեք տարեան հասակի մէջ մեռնում է . չէ որ էդ էլ ազգային անտեսի աչքով զուտ կորուստ է : Նաբաթներով ամիսներով տարաբախտ մայրը երկիւղալից ցերեկ ներ, անքուն գիշերներ մանկան ան կողնու մօտ անցուցել է - ոսա զուտ տընտեսական կորուստ է : Այս ճշմարիտ է , որ մի անդառնալի կորուստ է . բայց որչափ մօր բարյական խորութիւնը ընդարձակուել է , որպիսի բարյական զօրութիւն նորա մէջ շարժուել է , որովհետեւ որ կեանքի խափուսիկ խաղից սթափուածած այս առաջին անդամ ողբալի կերպով վախճանականութեան դռան առաջեւ կանգնեցաւ . այս բանը վիճակագրողը իր հաշիւների մէջ չէ թւում : Այս, մահիցն էլ կեանք է ծագում բարյական զօրութեանց համար, մարդս սովորում է այն եւս տանել, կրել, ինչ որ անհրաժեշտ է Աստուծոյ կամքով, բայց անհաճյ է մարդոյ կամքին : Ինչպէս որ ողբերգութիւնը ամենաբարձր արուեստ է , նցնակէս և վիշտը մարդկային կամ ազգային կեանքի մէջ այն աղքիւրըն է , որ աեղից որ զօրութիւն է ծագում ներքին հոգեկան խորասուղութեան համար :

Իսկ ինչ ասենք ծերութեան համար, Ես չեմ խօսի նոցա մասին, որոնք իրանց անջինջ գործքերով ակնյայտնի հերթում են փորձառութեան այն կարծիքը, իրը թէ ծերութիւնը նշան է անկարողութեան . Ես չեմ խօսի, թէ ինչպէս երբեմն ծերութիւնը գարձեալ կարողէ մի բարձր և նշանուոր գործք

յառաջացնել . Ես կխօսեմ միայն նորագոյութեան , նորա կեանքի մասին : Արդեօք մի ընտանեաց մէջ մի պապկամ մի տատ նոյն այն անարդասաւոր ծերութեան մէջ ասպրում է կամ չկապրում, նշանաւոր զանազանութիւնն չէ յայտնում ամբողջ ընտանեաց , ամբողջ սերնդի , ամբողջ քաղաքի կամ ամբողջ ազգի բարյական կացութեան մէջ : Իսկապէս եթէ Նախախնամութիւնը մի ազգին հովանաւորում է , ոյն ժամանակ նորա բարի և մեծ մարդկերանցը երկար կեանք է պարգեւում : սոքա ազգի պարծանք են ոչ միայն նորանով, ինչ որ գեռ էլք բարի և մեծ կատարել կարող են , բայց նորանով, ինչ որ նորա երիտասարդներից վայելում են : Նորա ընդունում և վայելում են՝ աննախանձ յարգանք , շնորհակալ պատկառանք , որ հասակակից աշխատակիցների մէջ քիչ է երեւում : Իսկ պատկառանքի գործումը , եթէ մի ազգի մէջ արթուն է , է մի բարյական զօրութիւն , որ շատ տնտեսական գանձերից բարձր է : Եւ այս օրինակը մեզ բաւական լինի :

Կարձ, մեր բոլոր նկատողութիւններով կամեցանք ակնարկել մեր երկիւղը , թէ մեր երիտասարդութիւնը կարծես մի առանձին միտութիւն է ցոյց տալիս ըմբռնել այժմեան գիտութիւններնիարագրած միակողմանութեամբ և այդպէս է ձգտում ազգի վրայ աղդեցութիւն ունենալ : Մեր պահանջը ուրիշ է , մենք ցանկանում ենք , որ ազգի բարուց միջուկը կը թուի և աղնուանայ : Մեր մեծ և փաքր կրթողները մի բան չպէտք է մոռանան , որչափ որ հարկաւոր էլլինի իրական փոփոխութիւնը , որչափ որ հարկաւոր և նշանաւոր էլլինի կեանքի նիւթական ճիշտութիւնը , որչափ որ մեր պարտքն է աշխատել , որ ծանրաբեռ

Հեալները և կարօտեալները զովանան, որ նոյա կեանքը աղատութեամբ շարժուի, նոքա աղատութեամբ շունչքա շնեն և արգելը ցուեսնեն նիւթական հոգերի ճնշողութիւնից, բայց դարձեալ և գարձեալ նախ և առաջ հարկաւոր է, որ աղդի մէջ հոգեկան զօրութիւններ և ուրեմն նացանից ծագած հոգեկան ուրախութիւններ եւ բաւականութիւններ զարթնեն. մարդը սիմի իմանայ ոչ միայն, թէ նիւթական կողմերից որբան շատ կամ որքան. քիչ իր կացութիւնը լաւացաւ, այլ և իր գործքերի աղատութեան մէջ կենայ լիակատար բաւականութիւնը գտնել: Կա պէտք է իմանայ, թէ ինչ որ ինքը գործում է իր բարձր և ստորին վլաճակի մէջ այն է և իր վսեմութիւնը, այն է և իր սրաի ուրախութիւնը: Եւ արդարեւ, մէնք երբէք չենք խոսառվանել, իբրև թէ նիւթական պայմաններն են մարդու բախար և երանութիւնը. մէնք ամենքս—որովհետեւ ընկերական խնդիրները բնաւ ըստէտք է թուղնենք որ սա կամ նա լուծէ—մէնք ամենքս, ասում եմ, միշտ և անդադար բանիւ և գործով պէտք է աղացուցաննենք, թէ նախ և առաջ հոգւոյ աղնուութիւնը, որուի կենդանութիւնը կարող է տալ ճշմարիտ բաւականութիւն, որը անտարակոյս այնքան նիւթական կացութեան բարեկարգւոց կախեալ չէ, ինչպէս որ ընդհանրապէս շատերը տրամոդիր են կարծելու:

Կեանիքն ունի իր ուրախութիւնները, այս զգում է և բարձր եւ ցած աստիճանի վրայ կոցած մորդը: Բայց կեանիքի ուրախութիւնը վաշելելու համար հարկաւոր է ոչ մի սին նիւթական, այլ և հոգեկան հարստութիւն: Մեր անբարեկարգ դպրոցներին, նոքա են և կը մնան աղդիցեցեր, շըմովիկ դատարկապորտներ:

Հետեւ այդ ճշմարտութիւնը չեն ու սուցանում: մեր մամուլը ովհնչով բարձը չէ դպրոցներից, սա եւ պակասը լուսայնում է, միշտ թերակիրթ երիտասարդի մոքերը գրգռուած զրութեան մէջ պահելով, իր քարոզած կեզ նոր մոքերի միջնորդութեամբ: Բացարձակ պիտի խօսեմ, թէ մեր մամուլը ընկերական խնդիրները բարձրացնելով՝ միշտ կիսատ միջցներ է ընտրել: Այդմ մեր կողմից մէնք չենք կամենալ այդ թերակիրթ և աղքատ երիտասարդներին միսիթարել ապագայ հանդերձեալ աշխարհի ուրախութիւնները և անուշութիւնները: Բայց մէնք կամենալում ենք, որ գորա չէ թէ միայն իրաւունքները ձեռք բերեն ընկերութեան մէջ, ինչպէս որ մամուլը երբեմն քարոզում է, բայց և պարտաւորութիւններ սովորեն: Մենք կարծում ենք, որ ամենաբարձր պարգեւը, որ մէնք մարդուս կարող ենք տալ, չէ թէ միայն նոր իրաւունքներ ուսուցանենք և, այլ որպէս զի նա յարգելի լնի և վսեմութիւն ստանայ, նորա վրայ պէտք է նոր պարտաւորութիւններ գնենք: Նոր պարտաւորութիւնները կատարելով միայն մարդս ստանում է նոր դորութիւն եւ նոր բաւականութիւն: Քանի որ այս չենք սովորեցնում մեր երիտասարդներին, նոքա են և կը մնան աղդիցեցեր, շըմովիկ դատարկապորտներ:

Այս վերը բուժելու համոր է, այս նոր նպատակին համելու համոր է և առաջին միջոցը դարձեալ նոյն գաղոփարականութիւնն է, որի վրայ որ վերը խօսեցանք, և որը որ մեր մէջ կենդանացնելը մեր ամենուս պարտքն է, յոյս ունենանք որ մեր նոր սերունդը, որը որ կազմած է մեզ լուսաւո-

բութիւն բերելու արեւմուտքից՝ կը ձգտի իրա մէջ մարդկայնութեան բոլոր հանդամների կատարեալ ժողովումն հաստատել, որ մեր նոր սերունդը հեռու գոլով այն լոկ բաժանումից, հատ ու կտոր գիտութիւնից, իր միորը կ'ուղղէ տիեզերքի ամբողջութեան վրայ, և կը նկատէ չէ թէ միայն հատ հատ երեւոյթները, այլ և ամբողջութեան օրէնքների մէջ բնութեան բուն պատկերը կը ճանաչէ. որ մեր նոր սերունդը իր ոչքը կը գարձնէ մարդկային քաղաքակրթութեան զարգոցման լիութիւնը ըմբռնելու համար, իր միորը կ'ընդարձակէ ամբողջ մարդկային ներոր թափանցելու համար և կզբայ իր մէջ մարդկային պատմութեան սրտի բարախումը. Ամենայն ազդի պատմութիւնը, և մեր հայկական պատմութիւնը օրինակներով ցոյց են տալիս, թէ ինչպէս մարդը երբեմն իր օրլատորական կեանքից տարբեր է երեւում, եթէ նորա սիրտը բացէ ընդհանրութեան համար, ամբողջութեան համար, ազգային կեանքից տարբեր է երբ մեր ազդը խոր տփիտութեան մէջ և անյաջոշ հանդամների մէջ է եղել: Գուցէ երբէք մեր ազգը քաղաքականապէս սցնալու հանդիսատ չի եղել, ինչպէս այժմ, իսկ անտարակցու երբէք անքան միջոց չէ ունեցել կը թութութեան համար, ինչպէս այժմ. բայց զարմանալին այն է, որ գուցէ երբէք մեր ազգը այնպէս քայլացուած, այնպէս բարոյապէս ընկած չէ եղել, ինչպէս այժմ: Արդեօք մեր նոր սերունդը այս անքան իր բուն պատշտօնը կը ճանաչէ:

Ա. Մանդիսեան:

ԱՆԴՐԻԱԿԱՆ ԾԱՂԿԱՔԱՂ

Սողոմոնի Տաճարին ստորագրութիւնը

Ընդհանուր տեսութեամբ Սողոմոնի Տաճարը Մոլսիսի վկայութեան խորանին ընդարձակագոյն ձեւը ունէր, քարաշէն և ամրոցի մը նման պատեսրազմական պատնէշներով: Որովհետեւ Մալսիսական օրէնքը եղի, ոխարի և այծի նման կենդանեաց արիւնահեղ պատարագներէ կը բաղկանայր, ուստի Սողոմոնի Տաճարն ալ մէկ ընդարձակ քառանկիւն գաւթի մը պէտք ունէր յատկապէս զահերը պահէնելու և մորթելու համար: Այս զահերուն գլուխները քարայատակին վրայ պնդապէս հաստատուած երկաթէ կարգ մը օղակներուն կը խսնարհեցնէին, և պատարագին ծառայող քահանային պարտըն էր զանոնք իւր ձեռօքը զենոււ: Այն Սողոմոնի ատենները քահանայ մը իւր հանդերձին թեւերը վեր հաւքած մը սալամառի մը խիստ նման գործեր ունեցող մէկ անձ մը էր: Այս գաւթիթը միմիայն զենման գործցն մէջ յարաբերութիւն ունեցողները կրնային մտնելը Պատեքի նման մեծ տօներու ատեն զահերը այնչափ բազմաթիւ կ'ըլլացին, որ այս գաւթիթը չէր բաւեր: Երուսաղէմի նման չերմ կլիմայի մը մէջ տաճար մը, ուր պատարագի համար զահերու զենումը հանապազօրեաց գործողութիւն մի էր, ուրիշ որ և իցէ հարկաւորութէնէ զատ, լոկ բարայատակին վրայէն արիւնը արբելու և զահերը ու պատարագին ուրիշ մասերը լուալու: կամ մաքրելու համար առատ ջուրի մատակարարութեան պէտք ունէր:

Այս պատճառիս համար Սողոմոն պղնձէ ընդարձակ աւազան մը շնուր տուաւ կամ ձուլեալ կոնք մը, որ Անդրական ըստիով գրեթէ երկու հազար

կեցն ջուր կը բռվանդակիէր և որ ջուրի
անունը մը լեցուն կը պահուէր : Այս
տւաղանքն անիւներու վաս գրուած
պղոիկ պղնձի ամսններով կամ կոնքե-
րով պէտք եղած ատեն Տաճարին զա-
նազան կողմէրը ջուր կը տարուէր : Զո-
հերու զենումը կամ սպանումը պա-
տարագներով զԱսառած պաշտելուն
էական մասը ըլլալով հարկաւոր էր որ
Տաճարը ողջակիզին համար համեմա-
տութեամբ աղդին մասուցած պա-
տարագներուն ընդարձակ սեղան մի
ունենար, որոնք ըստ իրենց օրինաց մէկ
տեղի մը մէջ միայն մատուցանելովէտք
էր : Այս պատճառաւ խիստ ընդար-
ձակ սեղանի մը հարկաւորութիւն կար
և այս մէջ սեղանը Հրէից ժողովուրդէն
“Արիէլո կամ Տիրով” Առիւծը կը կոչ-
ուէր, այն սեղանին վրայ գրուած զոհե-
րուն ամենարագ կերպիւ սպառելէն :
Այս սեղանին, ինչպէս նաև կոնքերուն,
զոհերուն տրիւնը վրան սրսկելու հա-
մար պղնձի անօթներուն, մասհաննե-
րուն և այն, ու սպասահարկու քա-
հանայից և սեղանին ուրիշ պաշտօնէ-
ից ու սպասաւորաց սպասահարկու-
թեան համար հարկաւոր եղած միջոցը
Տաճարին մէջ առանձին գաւիթ մը կը
կաղմէր : Պաշտամունքը՝ ընդարձակ
կրակի մը վրայ կենդանեաց մաերու այ-
րելէն բաղկանալով, քրիստոնէական
պաշտաման նման մի և նոյն յարկին
ներքեւ սրատարագին ներկայ գտնուող
որ և իցէ ժողովստեան գումարում մի
անկարելի էր : Պաշտամունքը հարկ
կը լլար բաց օդին մէջ կատարուիլ, ե-
թէ ոչ ողջակիզին ձննմերահստութիւ-
նը անտանելի կը լլար : Հրէայ հեղինակ
ները իսկ կըսէն թէ սեղանը այս մա-
սին առանձնաշնորհութիւն մի ունէր,
որ համը որ կաղմէն ալ փէնլու ըլլործու-
խը ուղղակի գէտ ՚ի վեր երկինք կը վե-
րանայր, առանձնաշնորհութիւն մի, ո-

րուն համար խիստ իրաւամբ համա-
խմբեալ բաղմութիւն մի երախտագի-
տութիւն զդալու իրաւունք ունէր :

Ժողովուղեան համար Տաճարը եր-
կու գաւիթ ունէր, երիկ մարդոց հա-
մար ներքին գաւիթ մը եւ կանանց
համար արտաքին գաւիթ մը : Կանանց
գութէն գէտ ՚ի երիկ մարդոց գաւի-
թը յարկածածուկ սանդուխէ մը կ'ել-
լուէր : Ոչ ոք ՚ի կանանց արտօնութիւն
ունէր արանց կամ “Խորսէլի գաւի-
թը ու մանելու բաց ՚ի պատարագ մա-
տուցանելու պատճառաւ, որ ատեն
ըստ օրինաց զօհին մատուցանելէն ա-
ռաջ պէտք էր վրան ձեռք տարածու-
նել և ասոր համար Խորսէլի գաւիթէն
անցնելու հարկ կը լլար սեղանին մէր-
ձենալու համար :

Ժողովուրդը անձրեւէ կամ արե-
գական ճառագոյթներէն պաշտոպա-
նելու համար կարդ մը սիւներու վրայ
հաստատուած յարկաշէն մը կը քջա-
պատէր այլ և այլ գաւիթները : Այս
գաւիթներուն մէկուն մէջն էր, որ մէր
Փրկիչը ձմեռ ատեն Նաւակատեաց
տօնին կը շրջէր . (Յշ. 4. Փ. 22) : Որով
հետեւ իրը աղգային տաճար մը ժո-
ղովրդեան յարակայ ընծաններովը Եր-
և ականասովէս թանկագին և աղիւ մէ-
տաղէ զրամներու և անօթներու ա-
հագին հարսաւութիւն կը ժողովուէր,
ուստի ասոր համար հարկաւոր էր որ
այնպիսի կողոպտիչ թշնամիներու յար-
ձակմանց ենթակայ եղող ժամանակ
ներու կամ գարերուն մէջ որ և իցէ
ամրոցի մը ունեցած զիմսղելու ամ-
րութեանը հաւասար պարիսպներով
և պատնէներով պաշտպանուած ըլլոյ,
և նցնակէս հաւասարապէս հարկաւոր
էր որ Տաճարը յարձակման ատեն
պաշտպանելու համար կազմ և պատ-
րաստ խումբ մը մարդիկ ունենար :
Այս ժամանակներուն մէջ ազգի մը

Տաճարը, բնդ հանրապէս խօսելով թագաւորին և մասնաւոր ընտանեաց աւանդներուն իրը պահարան եւս կը ծառայէր, և որուն համար արգ տրացի պատճառ մը ունէր զայն կրիստոնէի անգամնդ և ապահով ընելու :

Այս ապահովութեան նկատմամբ Տաճարին շինութեան համար Աստուծոց ցոյց տուած տեղը խիստ յարմար էկած էր : Տաճարը Ամսրհացւոց լեռանց մէկուն վրայ շինուած էր, ուր Աբրահամ աստուածացին հրամանաւ իւր Խաչակ որդին զոհելու տարաւ :

Ընտրուած տեղը հողարծուր մը կամ բարձրացեալ ապառաժ մի էր, որուն արեւելեան կողմը զառ ՚ի վայր Յովսափատու ձորը կը նայէր : Հարաւային ծայրը դէպ ՚ի վար Ենովմի ձորին վրայ կը նայէր և արեւմաեան կողմը խորունկ պատառուածքով մը Սիօնի լեռնէն կ'անջատու էր, որուն վրայ Դաւթի պալատը կանդնուած էր : Ուստի այս երեք կողմէն այս հողարծուրը կամ բարձրացեալ ապառաժը բնութեամբ անհատչելի էր, և երբ բարձր և հաստ պարիսպներով եւս ամրացաւ, ալ բռնը ըրովին անառիկ եղաւ :

Հիւսիսացին կողմը ապառաժէ պատռնէլ նեղ կիրճով մը բաղսպին միւս մասը կը միացնէր և որ ահագին ամբաւթեամբ շինուած աշտարակով մը պաշտպանուած էր . այս աշտարակը ետքէն « turris Antonia » Աշտարակ Անտոնիոսի կոչուեցաւ : Տաճարը շրջապատող պարսպոց հետ այս աշտարակը Տաճարին ամրութիւնը կատարելագործեց :

Այս ամեն ամրութեամբ պաշտպանուած Տաճարը « Լեռան Տան Տեպ աըն » կը կոչուէր : Տրոջը Տունը, որ Անտոնիոսի Վկայութե խորանին կրկին մէծուիր ունէր, բարձրատութեմբ մէծ շերտ մէջ էր Խրիստութիւնը Խորայէլի

Տէր Աստուծոյն բնակարանը ըլլար վը ունեցած սրբութեանը մէջ կը կայանալ, որ ըստ Մարգարեից ձիթենւոց փայտէքանդակուած քերովեից մէջ տեղը կը բնակիէր :

Մովսիսի Վկայութեան խորանին նման Տիրոջը տան նախասեննեակն ալ առաջտւութեան հացը խունկի սեղանը և Եօթնաստեղեան աշտանակը^(*) կը պարունակիէր, ուր առաւեօս եւ երեկոյ միմիայն սպասաւորող քահանայ մի կը մտնէր, Ներքին սենեակը, այն է Սրբութիւն Սրբութեանց սրբավայրը նոյնպէս Տապանակ Ուխտին կը բովանդակիէր, ուր միայն տարին անգամ մը, այն է Քաւութեան օրը, սոսկ քահանայապետը կը մտնէր: Այս երկու սենեկաց փառքը իրենց սրբութեան և ներքին շքեղութեան մէջ կը կայանայր: Արտապին ձեւով հաղիւ թէ իրը ճարտարապետական գործ մի կրնացին նը կատուիլ ուրիշ շքերթերու հետ կապակցած ըլլարով, և որոնք քահանայից և տաճարին վերաբերեալ ուրիշ վախճաններու համար սենեակներ կը պարունակիէին :

Տիրոջը Տունը և Տիրոջը տան լեռաը իրարմէ օրոշել պէտք է: Առաջն անունը այն երկու սրբազն սենեկաց կը վերաբերի, և վերջն անունը ամբողջ շքերթուն, իրենց պարիսպները

(*) Եօթնաստեղեան աշտանակի պատկերն կը տեսնուի ՚ի Հռովմէ Տիմոտի յաղթութեան կամացին վերայ վասն զի Քրիստոնի 70 թուն ներուսողէմ քաղաքն և իւր Տաճարն առնուելով կողմապատճերուն մէկ մասն Հռովմայեցոց ձեռքն անցաւ: Յափուոյս կ'ըսէ թէ, « Հռովմայեցիք Տաճարն կործանելուն վերջն անոր մէջ զանուած զանազան բաներն, այսինքն ուկեղեն սեղանն և Եօթնաստեղեան աշտանակին յարթանակաւ Հռովմայեցիք Տաճարին ո: Ասմէք Վետապահանուսի Բաղատին անուն լրան ըստորոշն շինած Տաճարին մէջ դրուեցան: Ամենայն հաւանականութեամբ երկրորդ Տաճարին ուկեղեն աշտանակին յար և նման շինուած էր առաջնոյն:

և ամբութիւնքը միասեղ տռնելով : Այս Տիրոջը Տան լեռը Ղեւտացիներ կը պահպանէին, որոնք զիշեր և ցորեկ կատարեալ զինուորական պաշտպանողական դրութեամբ մը կը հսկէին :

Երկրորդ Տաճարք

Առաջն Տաճարին շինութեան ատեն Սողոմոնի բոլոր գրացի իշխաններէն և թագաւորութիւններէն շնորհաւորութեան և բարեմաղթութեան նամակները ընդունած էր եւ սեղանին կանգնուած ատեն ու Տիրոջը տան ընծայման ժամանակ ամբողջ Հրէական թագուորութիւնը ցիծութեան աղաղակներով հնչեց և բոլոր գրացի ժռ զովուրդները Խորոյէլի հետ ուրախացան : Բայց սակայն, եթե գերութեան որդւոց մասցորդները սակաւաթիւ և բեկեալ որտիւք վերագարձան աւերակներու մեջն Երկրորդ Տաճարը վերաշնելու համար, որուն իրենց առ գին և առաջնորդացը կամ իշխանացը մեղքերը պատճառ եղած էին, շուտ գտան որ թէ և առաջն չէնքը ուրախութեան և խաղաղութեան գործ մը եղած էր, ներկայն հակառակութեան և վտանգի առարիայ մը պիտի ըլլար :

Սամարացիք նախ մարդ զիկելով իմացւցին թէ իրենք ալ իրենց աղքակիցն էին եւ իրենց հետ շինութեան մասնակցիլ կը փափաքէին, սակայն Զօրաբարել պատասխանեց . “Ոչ է մեղ եւ ձեղ արժան շնել զտուն Տեառն Ասոուծոյ, որպէս և հրամայեաց մեղ Կիւրոս թագաւոր Պարոյց” :

Ասոր վրոյ Սամարացիք երկրին միւս ժողովրդեան հետ միաբանելով Պարու կաց խորհրդականներէն զոմանս կաշառեցին, որպէս զի խորամանկելով Կիւրոսի հրամարտակը ետ դարձնել տան Կիւրոսի մահուանէ վերջ (նախ քան զՔրիստոս 530) իւր որդւոյն իշխա-

նութեան ատեն Սամարացիք իրենց խորամանկութիւնները նորոգեցին և վերջապէս յաջաղեցան շինութեան շուրունակութիւնը արգիլելու հրովարտակ ստանալ :

Այս Կիւրոսի հրամարտակին ալրւելէն տասն և վեց տարի վերջ (Նախ քան զՔրիստոս 522) աեզի ունեցաւ : Այս ատեն՝ որ Անգէ եւ Զաքարիա իրենց մարդարէութեան պաշտօնը կատարեցին, Այս ատեն Զօրաբարել քաջալերութիւն ստանալով նորէն շինութեան ձեռք զարկաւ, որուն վրայ անմիջապէս Սամարացւոց ընդդիմութիւնը վերանոքոգեցաւ և ինդիրը Դարեհ թագաւորին առջեւ բերուեցաւ որ աթոռը բարձրացած էր :

Դարեհ իւր հաւուն Կիւրոսի հրամարտակը ճանշնալով և հաստատելով շուտ մը վեճը վերջացցց, հրամայելով նա և որ և իցէ եթէ մէկը ուրիշ նոր ընդդիմութիւն մը հանէ, իւր տունէն փայտ մը առնուելով վրան պիտի կափաւի Այս հրամարտակաւ վինուած՝ Զօրաբարել Տաճարին շինութիւնը յառաջ մղեց և հուսկ ուրիմն Արարամոյն մէջ, Դարեհի թագաւորութեան վեշտասաներորդ տարին՝ շինութիւնը լննյաւ : Բոլոր ժողովուրդը Առաջաւորութեան տօնը ամենամեծ ցնծութեամբ տօնեց Երկրորդ Տաճարին նուիրական ընծայման ատեն : Ահա այսպէս Զօրաբարելի ճարտարապետութեամբ շինութիւնը յաջողութիւն գտաւ ու կատարեցաւ :

Երիտասարդը կը ցնծային, բայց ծերունիք, որոնք առաջն Տաճարը գեռ եւս կը լիշէին, Տաճարին շեհզութեան և մեծութեան մասին եղած նուազութեան վրայ կը տիրէին : Այս Երկրորդ Տաճարը առաջնոյն կէս շավն էր միայն, և իր նիւթերը իւստ սուրբին էին :

ԱՄՈՒՍՆԱԿԹԻՒՆ ԵՒ ԱՄՈՒՐԻՄԻԹԻՒՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱԾ

ԸստԱնջ Տիրոջ երբ կ'ապրէի ,
Եթէ ապրիլ կրնամ կացել .

Բան մը սփոփում չ'էր տար ինձի
Կամ իմ սիրտս գոհայնել :

Միոտի յցսեր վախեր ունայն
Փափախակի դիս կը խռովլէին .

Ինչպէս վետուրն օդին վրան

Խաղը կ'ըլսյ ամեն հովին :

Բայց կը տեսնեմ ահա հիմայ
Թէ ինչ որ ինձ կը պատահի .

Բաւէ Քրիստոս հետս ըլլայ՝

Վախճաներ քաղցր է եւ բարի :

Ասիսախնամել նա խոստացաւ՝

Իմ պարոքս է սոսկ հաւաալիբեն
Այն որ ինձի համար մեռաւ

Յայանել ցուերս անձուկս ամեն :

“Դու պարզապէս ինձ հետեւէ
Մի հարցներ, բայց հաւաաա .

Պէտքի առենդ ինձի կանչէ

Ես քեզ կ'օդնեմ, եղի՞ր վստահ :

Այս, Զայնիդ ես հնազանդած
Ահաս քեզի, Տէր, կը յանձնեմ

Ինչ որ ինձի առնես պատշաճ

Այն է բարին, ապահնվ եմ :

Բայց երբ ձամբան է փոթորկած
Եւ կը խռովի մարմինս երկառա

Թուլ քու խոստումդ եւ սէրդ

Զիս պժափին եւ բերեն մօդ :

Թարդ .

Յով. Տամիաճեան:

Մեր համազդի զբագէաներէն ու
մանք, Յոյս և Ուսիս աղգային պար-
բերականաց մէջ եկեղեցականաց ա-
մուսնութեան և ամուրիութեան վե-
րայ յօդուածներ կարգալով, նամա-
կագրութեամբ կը խնդրեն Այօնի Խըլ-
բագրութենէն իւր համազումն յայտ
նել այս մասին :

Այօն, իրսեւ գլխաւորապէս կրօ-
նական Ամագիր, անշուշտ իւր հա-
մոզումն եւս հաստատած պիտի լի-
նի կրօնական հիմանց վերայ : Ինչպէս
կը հաւաաանք, որ Քրիստոնէական Կը-
րօնին է ամուսնութիւնն սրբագործո-
ղըն և նորա արժանաւորութիւնն հըռ-
չակողն, նոյնպէս պիտի հաւաաանք,
որ Քրիստոնէական Կըրօնին, ինչ որ խօ-
սած է ամուրիութեան կամ կուսու-
թեան նկատմամբ, ճշմարիտ է և շա-
հաւէա, երբ կատարուի բատ պատ-
ուիրանի Քրիստոնէական Կըրօնի : Երբ
կոտարուի, ասացինք, վասն զի ինչ
տեղ պատուիրանաց կատարումն ըլ-
կայ, այն տեղ ոչ ամուսնութիւնն ա-
ամուսնութիւն է և ոչ ամուրիու-
թիւնն ամուրիութիւն :

Ուստի ՚ի բաց թողլով զեղծու մներն
(որը ոչ միայն ամուրի, այլ և ամուս-
նացեալ կենաց մէջ կարեն սպրդիլ
մարդոյ անձնիշխանական կամոց չա-
րաչար գործածութենէն), մենք պի-
տի համառ օտիւ միայն յառաջ բերենք՝
թէ ի՞նչ կերպով խօսուած է ՚յոր կը-
ակարանի մէջ եկեղեցականաց ա-
մուսնութեան կամ ամուրիութեան
վերայ :

Այօն ԿՏԱԿԱՐԱՆՆ ամենեւին լը-
ռութիւն պահած չ' այս մասին,

«Պարտ է Եպիսկոպոսին անարատ լինիլ, միոյ կնոջ այր, արթուռ, հեղ, ցած, պարկեցաւ, հիւրսսէր, ուսուցիչ. . . զի իւրում տանն իսկ բարձր վերակացու լեալ իցէ, որդեակս ու նիցի, որ ՚ի հնազմնդութեան կացեն ամենայն պարկեցութեամբ : Ապա թէ որ իւրում տանն վերակացու չթգիտիցէ լինել, զիամրդ Եկեղեցւոյ Աստուծոյ խնամակալ լիցի . . . Եշեակէս և կանայք, նոյա պարկեցար, մի չարխոսք, հեղը, հաւատարիմք յամենայնի ո: Ա. Տիմ. Դ. 2. 4. 5. 11 :

“Վասն այնորիկ իսկ թօփի զքեզ ՚ի Արքաէ, զի որ ինչ միանդամ պակաս իցէ ու զլեցես և կացուացես քառքար երիցունս, որպէս և ես քեզ պատուիրեցի, Եթէ որ անարատ իցէ, միոյ կնոջ այր, որդեակս ունիցի հաւատացեալը եւ ոչ յամբաստանութիւն անառակութեան, կամ անհընազմնդս: Օի պարտ է Եպիսկոպոսին անարատ լինիլ, որպէս և Աստծոյ տնտեսի, մի յանդուգն, մի բարկացող, մի թշնամանող, մի հարկանող, մի զօշաբաղ, այլ հիւրասէր, բարեսէր, ցած, արդար, սուրբ, ժուժկալ ո, Տիմ. Ա. 5-8 :

Երր կոտակարանի վերոդրեալ խօսքերն կ'ենթագրեն Եկեղեցական պաշաննեայն կամ հովիւն ամուսնացեալ և հայր գերգաստանի: Խակայն այս ք նշանակեր՝ թէ նոյն խօսքերն կը պատուիրեն կամ կը հրամացին, ը Եկեղեցական հովիւն անպատճառ ամուսնացեալ լինի: Եթէ ասուի թէ՝ Եկեղեցական հովուի ամուսնացեալ անհրաժեշտ կարեւոր է, որպէս զի լինի Օքնակ հաստացիւց, առ այս կը պատասխանեմք, որ հաւատացելոց օրինակ լինելու համար՝ կարեւոր չ'է անպատճառ ամուսնական վիճակն ընդունիլ: Ահա օրինակ լինելու պայ-

մաններ, “Օրինակ լինիֆիր հաւատաց ցելոց՝ բանիւք, գնացիւք, սիրով, հաւատացավիք, սրբութեամբ ո: Ա. Տիմ. Դ. 12. “Եմնեցուն զանձն օրինակ կացուցաներ՝ գրծոց բարութեան ո: Տիմ. Բ. 7. Եկեղեցականի ամուսնութիւնն Օքնակ լինելու անհրաժեշտ պայման համարել կը նշանանակել, որ չուզեր ամեննեւին նշանագրական կամ բառական կանոնաց մէջ սահմանափակել զմեզ: Այս մասին մի կատարեալ ապացուց է չըրս Եւետարանչաց խօսքերն, որք մի և նոյն իրազութիւնն տարբեր ձեւերով կամ բառերով կը պատմեն և ամեննեւին բառական ըստը կութեան հետեւութիւն ք նըշմարուիր իրենց ասացուածոց մէջ: Ո՞ւր Փրկին եւս օրինակ է մեզ ամեն բանի համար, և օակայն գիտենք, որ նա մարդ կութեան ամենէն հանրական յարաբերութեանց մէջ միայն կենցաղավարեցաւ: Եղն իսկ Ո. Պօղոսն, որ ՚որ կոտակարանէն յառաջ բերած խօսքերու հեղինակն է, ամուսնացած չ'էր:

Խուրբն Պօղոս, որ ամուսնութիւնն արգելովներն մոլորելոց և անհաւատից նկարագրով կը նկարագրէ, (“Քականոցին ոմանք ՚ի հաւատոցին և հայեցին յայս մոլորութեան . . . որ արգելուցուն յամսւանալոց, Ա. Տիմ. Դ. 2. 3. ո) ոչ նուազ կը յարգէ նաեւ ամուրիտութիւնն, ոչ թէ միայն յարմար գատելով այն վտանգաւոր ժամանակին համար, յորում կը դժնուէր Եկեղեցին, Ա. Կոնդ. Բ. - 26-29). այլ իրեւ միջոց զանձն բոլորավին Աստծոյ նուրիբելու համար: “Այլ կամիմ զձեզ անհոգս լինել, զի որ անկինն է՝ հոգայ զինեալըն, թէ որպէս հաճոյ լիցի ջեառն, և որ կանամբին է, հոգայ զաշնար-

հիմ թէ որպէս հաճոյ լիցի կնոջ իւրաւմ : » Ա. Կողմի . է . 32-35 :

Այսու Պօղոս Առաքեալն Յիսուսի խօսքը բառաւած իւրաքանչ յառաջ կը բերէ . « Առեն ցնա աշակերտքն . եթէ այդպէս ինչ վեաս իցէ ընդ այր և ընդ կին , լաւ է ըսմոււանանալ . Եւ նա ասէ ցնոսա , ոչ ամենեքեան բաւական են այդմ բանի , այլ որոց տուեալէ » : Աստ . ԺԹ . 10-12 :

Ամուրիութեան մասին Աւետարանի մէջ գտնուած խօսքերն կատարելութեան խորհրդներ են , որ կարուին , և ոչ թէ հասարակութեան մէջ հանրական կիրառութեան համար արուած օրենքներ . վասն զի այնուհետեւ երկրիս ընկերականութիւնն պարզապէս երկնից ընկերականութիւն պիտի դառնար : Այն կերպիւ որ Յիսուսուս Քրիստոս կը ներկայացնէ ամուրիութիւնն , ամենեւին վեաս չէ մարդկութեան : Յիսուսի Քրիստոսի խօսքերէն պարզապէս կը տեսնուի , որ ամուրիութիւնն մի բացառութիւն է և ոչ թէ հանրական օրէնք , և այս բացառութիւնն մարդկային կատարելութեանն թուիչ տալու համար է :

Ա. Պօղոս , և իրմէն առաջիւր Ա արդապեան , ամուրիութեան վերաբերեալ խօսքերով ամենեւին առաջի ալաց ունեցած չ'ն մի առանձին դաս Յիկեղեցւոյ : Առքա ամուրիութեան վերայ ընդհանուր տեսութեամբ նաշյած են , այսինքն ոչ միսյն եկեղեցական պաշտօնեայն , այլ և մարդկութեան աշխարհիկ կամ բաղաբացի անդամն (թէ արական սեռէն լինի և թէ իդական) եւս կարող է կոյս մնալ , ամուրի լինիւլ : Ասոց որովհետեւ Յիսուսի Քրիստոսի և Ա. Պօղոսի ակնարկած ամուրիութիւնն խկապէս կատարելութիւն կ'ենթադրէ , ասկաւներուն միայն պահուած , ուրեմն անհնարին

է որ սոյն կատարելութեան խորհուրդը կամ առաջարկն յաւէտ եկեղեցականաց ըլ վարերի :

Ենթ մի եկեղեցական սրաշտօնեաց կը զգայ Հոգւոյն Որբայ ներքին մը լումամբ , որ ինքն ընդունակ է ամուրի ութեան , ամենեւին ըլ պիտի տարակուսի , թէ ամուրիութեամբ կարող չէ օգտակար լինիլ Յիկեղեցւոյն . վասն զի մաքուր և անձնուէր ամուրիութիւնն աւելի օգտակար կարէ լինիլ քանի ամուսնութիւններ : Կան այն այն պիտի ժամանակներներ և կացութիւններ , ուր այն ծառայութիւնն որ ամուրի պաշտօնեայն կարող է մասաւցաննել Յիկեղեցւոյն՝ ամուսնուցեալն կարող չէ լիովին մատուցանել : Յուղըննք Յիկեղեցականութիւնն , ենենք այս սահմանէն , և ահա պիտի տեսնենք , որ աշխարհի մէջ մեծ գործքեր կատարող մարդիկ , գրեթէ մեծաւ մասամբ , ամուրի կեանք վարած են և կամ այնովիսի ամուսնական կեանք ունեցած են , որ ամուրիութիւննէ սակաւ տարբերած է : Կամաւոր ամուրիութիւնն ամենեւին թշնամական գրից մէջ ըլ գներ զեկեղեցական պաշտօնեայն ընկերականութեան նկատմամբ :

Ասոց եկեղեցական պաշտօնէի ամուրիութիւնն այն ժամանակ միոյն բարի է , երբ իրեւ մի գրական և յատուկ կոչումն է հովուական ընդհանուր կոչման մէջ : Ամուրիութիւնն եւ թէ մարդութեան եւ անձնուիրութեան մի ծարաւ կամ հասաւատուն իզգ չէ , որչափ պարկեշտ եւս լինի ըւնի ամենեւին այն արժանաւորութիւնն , ինչ որ ունի Ասոր կատարանի մէջ յիշուած ամուրիութիւնն , Յրկիւղալի է , որ աննպատակ ամուրիութիւնն աւելի ըլ նսեմացնէ հովուական արժանաւորութիւնն տնկան և անօրատաշած սովորութեամբ :

Ա առն զի առանձնական կենաց ձանձրոյթն կարէ գիւրաւ հրապուրելը դաշտօնեայն, որ իւր առանձնատրանէն արտաքայ հրձուանք և սփոփանք որոնէ, յորմէ կարեն յառաջ գալ երկ որ և յաճախ ացելը թիւններ, ժամավաճառութիւններ, ժամավաճառութիւններ, սննդիաբանութիւններ, որով և կասկածանաց կ'ենթարկութիւններ, ամուրիական անարատութիւնն: Վ մնւրիական վիճակի մէջ մեծ սրբութիւն պէտք է, որ մարդ կարենայ ամեն տաղտուկ և տիսուր գաղափարներ՝ ՚ի բաց փարատել Շշմարիս է որ ամուրիութիւնն մի սուրբ և հրեշտակային գաղափար կը պարունակէ իւր մէջ, բայց պէտք է քննել նախ թէ մեր ամուրիութիւնն ունի արգեօք այս չնաշխարհիկ յատկութիւնն:

Վ համ ընդհանուր կանոն. — Երբ ամուրիութիւնն մի զոհ չէ Վ ստուծոյ թագաւորութեան համար, լաւ է ամուսնութիւնն քան զամուրիութիւնն: Ա ասն զի եկեղեցականութիւնն երբ չ շահիր հավուի ամուրիութենէն անշուշտ կը տումէ: Իսկ եթէ ամուրիական կատարելագործութեան եւ սրբութեան մեծ գաղափարն ՚ի բաց թողունք, և զմարդիկ այնպէս ընդունինք, ինչպէս որ են, ամուսնացեալ հովիւն աւելի օգտակար է քան ամուրին, մանաւանդ երբ հովուի կինն եւս այն է, ինչ որ պէտք է լինել: Վ յս կարեւոր կէտն առանց ուշադրութեան թողած չէ Եսոր կտակարանն. քանզի ամուսնացեալ եկեղեց սկանաց պարտքերն թուած ժամանակ, թուած է նաև իրենց կանանցն. « Եսոյն պէս և կանոյք նոցա պարկէշոք, մի չարախօք, հեղք, հաւատարիմք յամենայնի ո: Ա. Տիմ. Գ. 11: Եթէ եկեղեցականի կինն մասնակից չէ իւր համոզումներուն և զգացումներուն, (որւափ եւս լաւ ամուսին լինի) միշտ

արգելք և գայթակղութիւն է հովուական պաշտօնին: Վ յափփոփ պարագայից մէջ եւս կը տեսնենք ահա, որ ամուրիութիւնն գիւրութիւններ ունի պաշտօնի անարգել կատարման համար:

Նոր Կտակարանն, որուն մէջ քնուած է մարդոյ սրափ խորքն ու կարողութիւնն, ամուսնութեան պատուէրին հետ ամուրիութեան յարգն եւս չը մտն անար, հարկաւ ամուրիութիւնն իբրեւ բացառութիւն, իբրեւ կատարելութիւնն նկատելով: Մեր Հայատանեացց Եկեղեցին ևս եկեղեցականաց նկատմամբ ոչ ամուսնութիւնն անպայման կարեւոր կը համարի և ոչ ամուրիութիւնն: Ունի ինչպէս ամուսնացեալ, նոյնակէս և ամուրի պաշտօնեացք, երկուքն եւս ՚ի վիրաց հիման աղատ ընտրութեան Եթէ ամուրիութեան զեղծումէն կը հետեւի որ ամուրիութիւն պէտք չէ: Ամկայն խնդիրն զեղծման վիրաց չէ, այլ էական հանգամանաց: Ամուսնութիւնն առանց զեղծման օրհնուած է: ամուրիութիւնն՝ առանց զեղծման օրհնըւած և գովուած է: Զանալնէ որ երկոքեան եւս իրենց սրբութեան և անարատառութեան մէջ պահուին: ջանալնէ որ երկոքեան եւս նոր Կտակարանի սրբագիծ պայմաններն ունենան, և այնուհետեւ պիտի տեսնենք, որ թէ ամուսնացեալն և թէ ամուրին օգտակար են Աստուծոյ թագաւորութիւնը յառաջնելու համար:

Աւրացողն Յուլիանոս, Նշմարելով որ Աւետարանի յառաջադիմութեան մի գլուխոր պատճառն Քրիստոնէից վարուց սրբութիւնն եր և մասնաւանդ եկեղեցական պաշտօնէից, հրամացէց Համանսութերմերուն, որ իրենց կա-

նոյքն, զաւակներն ու ծտասներն նոյն վարուց սրբութեան մէջ պահէն, յուրում քրիստոնեայք կը պահպանէին: Աւստի ամսուրի եկեղեցականոց մէնտատաներն գիտած ժամանակ՝ ամսւանացելոց ընտանեկան կենաց խորքն եւս թափանցելու և զննելու է: Եւ երչ այս տնաշոռ զննութիւնն անենք, պիտի տեսնենք տիներեւ, որ յանցանքն, ոչ թէ ամսւանական կամ ամսւրիսկան դրութեան մէջ է, այլ մորդոց մէջ է, մորդն է զոր պէտք է սրբել, մորդն է, զոր պէտք է Յւետորանի հոգւով վերանորդել, մորդն է, որ իւր կոչումն կը փառաւորէ թէ յամուսնութեան և թէ յամուրիսութեան:

ԺԱՄԱՆԱԿԱՐԱԿԱՆՔ

Բեթլեհէմյի Հայ օրիորդ մի, նշուած մինելով մի Յան երիտասարդի հետ, երբ եկեղեցին կը տարուի պրատիկուելու համար, Յաւնաց վանուց Տեսուչ Մետրապօլիսն կը յայտնէ թէ նախ ողետք է միրտուի օրիորդն և ապա Պատի Խորհուրդն կատարուի: Մետրապօլոի տցն յայտարարութեան և յամառութեան վերաց ծնողը եւ ազգականք կը զայրանան և օրիորդն եկեղեցին հանելով խուռն բազմութեան մէջն կառնուն եւ սուն կը բերեն Յան երիտասարդի հետ չ'ամուսնացնելու պայմանաւ: Երիտասարդի ծնողըն եւ ազգականքն միշնորդ կը ձգեն եւ կ'առաջարկեն որ ամսւանութեան Խորհուրդն Հայոց եւ կեղեցւոյն մէջ կատարուի:

Առ այս անօրինուեցաւ Ս. Աթոռոց Վարչութեան կողմէն՝ օրինաւոր

երաշխաւորութիւն առնուեցաւ, յետ պըստակման հարան վերատին ըլ միրտելու պայմանաւ:

Երաշխաւորութիւնն առնուեցաւ, երիտասարդի ծնողաց տունն գրաւդրուեցաւ վաւերական գաշնագրով և Պատի Խորհուրդն կատարուեցաւ մէր Եկեղեցւոյն մէջ:

— Ուեմէցի Արաք երիտասարդ մի, իւր քրոջ հետ մեղսական յարաբերութիւն ունեցող Պատաւորն (Մոլլան) սպաննելուն համար, հրամանաւ Տէրութեան գլխաւեցաւ քաղաքիս մէջ, քանզի գատաւորի մերձաւորքն ըլ հաճեցան արենագին ստանալով՝ ազատ թողուլ նոյն երիտասարդն:

— Հրէայք օր աւուր բազմանալու և յառաջ երթալու վերաց են Պաղէստինի մէջ: Մհծամեծ շնութեց ձեռնարկած են և մի քանի տարուան մէջ բաւականին շնորհեր յառաջ բերած են:

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

ԿՍՐԵԿ ՓՈՔՐԱԴԻՐ, մաքուր արագրութեամբ և վայելուչ կազմով,
Գին 12 դահկեան:

ԱԿԵՏԱՐԱԿ ՓՈՔՐԱԴԻՐ, ընտիր օրինակոց բազգատութեամբ տողագրեալ, վայելուչ կազմով:
Գին 8 դահկեան:

Սուրբ Աթոռոց ապարանէն ՚իլոց ընծայուած գրեանքն գլխաւորապէս կը ծախուին ՚ի գրավաճառանոցի Ս. Աթոռոց, և ՚ի Փոխանորդատան Երաւաղէմի ՚ի Կ. Պօլիս:

	Գ.Հ.Հ.	Փ.Հ.Հ.
Հեղերէն խաշուագիր. Տպեալ 1869.		30
Հենրիկոս եւ Սարիամ. Տպեալ 1870.	2	20
Հանհամադ. սիրոյ. գործ Մալեզեան Յովսէվի վարժասպետի. Տպ. 1870.	2	
Դերուբնա Եղեաացի. եւ Եսայի կաթողիկոս Աղուամից. Տպեալ 1868.	3	
Հաշոց գիրք. Տպեալ 1873.	300	
Հառ հաղորդութեան. Տպեալ 1860.	4	
Հառ դպրոցական. Երկոյ փոքր տեսրակինը. Տպեալ 1863 եւ միւսը 1867.		30
Ժայտարանը թիւն առ ձեռն. աջասասակրեաց Եղիազար Մուրասման.	3	
Մասնագրութիւն նախնաց. Տպեալ 1856.	6	
Մատոթէոս Ուռհայեցի. գործ նախնաց մի դարու. Տպեալ 1869.	14	
Մեկնութիւն Եթեաացւոց. Տպեալ 1850.	25	
Մեկնութիւն յայտնութեան. Ներսիսի Լամբանացւոց. Տպեալ 1855.	10	
Միասնակի Ասուոյ ժամանակաբրութիւն. գործ մի դար. Տպեալ 1871.	16	
—Նոյնը՝ ուլիչ գրչադրով բաղդատուած փոքր ինչ տարբերութեամբ.	12	
Յովհաննէս կաթողիկոս. պատութիւն Հայոց. գործ նախնաց մո. դարու.	10	
Յովսէփ գեղեցիկ. Տպեալ 1849.	10	
Նարեկ. աղօթամատոց Ս. Հորն մերոյ Դրեգորի Նարեկացւոց. Տպ. 1868.	12	
Նոր բնթերցարան. Տպեալ 1868.	5	
Ողբերգութիւն ՚ի մեծն Ներսէս. Տպեալ 1863.	4	
Ուկտ հայրենասլիք. Բ. Տիալ 1874.	4	
Ուսումն բարուց. Տպեալ 1857.	18	
Ուսումն տրամադրութեան. Տպեալ 1869.	3	
Պատմութիւն Ս. Գրոց. Տպեալ 1867.	8	
Պատմութիւն նոր Կոսմարամի. Տպեալ 1872.	7	
Պատմութիւն Ս. Երուաշեմի. Քաղուածոյ թարգմանութեամբ. Տպ. 1872.	5	
Պատմութիւն Երուաշեմի. այխասասիրեաց Խորեն վարդապետ. (‘)	8	
Պատմութիւն Ս. Լուսանորի. Տպեալ 1867.	4	
Պատմութիւն Լէնկիմուրոյ. Տպեալ 1873.	10	
Պատմութիւն Հայոց. Տպեալ 1870.	6	
Պատմութիւն բարյական. Տպեալ 1872.	7	
Պատմութիւն Հայաստանայց. առաքելական Ս. Եկեղեցւոց. Տպեալ 1872.	16	
Պատմութիւն Երկամեայ պահցատութիւն ՚ի Հապեշտան. Տպեալ 1871.	20	
—Նոյնը՝ Գաղղարէն լեզուաւ.	20	
Խոշմա խաղործիր. այլ եւ այլ անդամ տպուած.	10	
—Նոյնը՝ մժ գիրքով	6	
—Նոյնը միջակ՝ գոլոցներու համար. Տպեալ 1873.	6	
—Նոյնը՝ փոքր գիրքով եւ մանր գրով.	3	
Ահան օրագիր. կողմեալ 1866 էն միջեւ 1873. աշխարհիկ լեզուաւ.	40	
Ասորագրութիւն Երուաշեմի. Տպեալ 1859. (‘)	4	
Վարժութիւն վոխասաց մանկանց. Տպեալ 1868.	6	
Տանիլիլ անդադրութիւն Երուաշեմի. Տպեալ 1855. (‘)	3	
Տարերք իմաստափրութեան. Տպեալ 1852. (‘)	6	
Տեսութիւն հովուական. Տպեալ 1856. (‘)	8	
Տրամադրանութիւն. Պատուիլ Գրիգորի Փէտիմանճեան. Տպեալ 1855. (‘)	18	
Տօնացոյց. Տպեալ 1868.	10	
Քերական. հին սեպ. Տպեալ 1872.		20
Քըրական Գաղղիերէն լեզուի. Տպեալ 1871.	2	20
Քերական Հայերէն լեզուի. Տպեալ 1870.	4	
Քերական Գաղղիերէն լեզուի. Տպեալ 1869.	3	
Քըրական հական համաօս. Հայերէն եւ Արարերէն լեզուաւ. Տպ. 1870.	2	
Ջրացոյց եւ գուշակութիւնը ուղաց.	1	

ՅԱՆԿ

ԱԵՊՏԵՄԲԵՐ

Կրթարան Աւետարանական բանից	ԴԱՍ 6 .
—Անոտարբերութիւն կրթնական . (Եար. և Հէլլ.)	
ՄԱՀԱԳՈՅՔ	193—202
ՄՈՀԱԳՈՅՔ	Եղերգ . ի տարաժամ՝ մահ .
Մուրատայ, գեռահասակ որդւոյ Մեծ .	
Բարքարայ Յ . Մուրատեանց	203—205
ՄԵՐ Ժամանակուայ ոգին . (Եար. և Հէլլ.)	206—208
Անդզիական Ծաղկաբաղ	208—212
Ամուսնութիւն եւ ամուրիութիւն Եկեղեւականաց	212—215
ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ	216
Նոր հրատարակութիւնք	216

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Ախօնը ամեն ամիս կը հրատարակուի 24 երեսէ բազկացեալ մէ իրակես ութածալ թվեալ :
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Աշճիսից, հանգերձ հանապարհի ծախքովը կանփիկ վճարելի :
- Գ. Զատ տեսրակ առնել ուզողը, ովկոց է ամեն մէկ տեսրին շորո դահ հեկան վճարե :